

ՆՈՐ ՇՐՋԱՆ
Ա.ՏԱՐԻ

1927—ՍԵՊՏԵՄԲԵՐ
ԹԻՒ 9

ՍԻՆԱ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊՐԵԶՈՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՎԱՐԱԿԱՆԹԻՒՆ ՄՐԱՎԱՐԱԿԱՆԹԻՒՆ ՀԱՅ ՊՐԵԶՈՐԱՎԱՐԱԿԱՆԹԻՒՆ

ՅՈՒՆԵՆՔԱԿՈՒԹԻՒՆ

1. Պետուրին և Եկեղեցի (Ա.) Խմբորկն — 2. Դաւիր Աւետարակն . Բ. Ե. — 3. Այն ժաման զիւղի Հայոց Վանք ու Եկեղեցին . Մ. Ե. Ա. — 4. Սփիճար . Քերոսած . Albert Samain . Թրգմ. Բ. Ե. Գ. — 5. Անկրամի Մանք . Քերոսած . Լամարդին . Թրգմ. Ե. Ե. Դ. — 6. Լոյսի Կարիները . (Պատմուածք) . հայացոց Մ. Ե. Ե. — 7. «Ուղղագրական Հացը» (Գրախօսական) . — 8. Մոլոկա Կաղանկայտուացի . (Մատենացրական) . Օշական . — 9. Պաշտօն , Պաշտէն (Բանասիրական) . Մ. Յ. Թիրեաֆկան . — 10. Լոգանի կրօնական համաշխարհային ժողովը և Հայաստանաց Եկեղեցին . — 11. Պաղստինի Երկրաշարձը . — 12. Ա. Յակորի Ներսին . Ա. Թրգմանչաց . Տօնը . — Բ. Ժառանգութաց Վարդարան . — Գ. Ալիսաւորական այցեր . — Դ. Համզիս Տ. Միմն Մ. Վ. Թիկնանի :



The S I O N , an Armenian Monthly of Religion
Printed in JERUSALEM - PALESTINE

"ՍԻՌՆԻՆ ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐԸ

Պ. Միհրան Թիրեաքեան Նիւ-Եօրքէն. Այսանեան Տ. Յուսիկ Քնչյ.ին՝ Պէլբութ, Մալեսն Մինստին՝ Կ. Պոլիս, Փրօֆ. Արբանամ Տէր-Յակոբեանին՝ Կ. Պոլիս, Տօնիկեան Տ. Ժիրայր Քնչյ.ին՝ Գալվալա, Թէռդիկին՝ Նիկոսիա, Արմոնեան Տ. Յովհաննէս Քնչյ.ին՝ Եսափա, Ազգ. Վարժարանին՝ Զարչե, Կրթասիրաց Միութեան՝ Հայփա,

Զօրավար Անդրանիկին՝ Ֆրէզնս, և Միա Ֆիրսըն Որրանոցին՝ Լիրանսոն:

Պ. Ա. Մազլմեան [Պարոն] Հալէպէն, Տ. Նշան Քնչյ. Գլզըկէօպեանին՝ Պէլլան, Հայոց Դպրոցին՝ Արար-Բունար, Տ. Սաւական Քնչյ. Տէր Ղազարեանին Հալէպ, և Եկեղեցասիրաց Միութեան՝ Հալէպ:

"ԾԻԱԾԱՆՆԻ ՄԱՍԻՆ

Երեք ապրիներէ ի վեր իմ հիմնադրած ու խմբագրած ՄիԱԾԱՆՆՍ Ապրիլ ամսէն ի վեր լոյս չէ տեսած, նիւթական դժուարութեան պատճառաւ:

Սակայն ատենէ մը ի վեր, Տիթրոյթի 14-րդ փողոցի 1292 թիւ ապարանէն, մերթ հրապարակ կ'ելլէ անհարազատ «Ծիածան» մը, անվաշելուչ բայլոնդակութեամբ, զոր կը խմբագրեն ուրիշներ եւ որ ընոյթ ունի իմ իրաւունքս ուսնակոխելու, թերթիս անունը շահագործելու ու արատաւորելու և արդարութիւն մը խաչելու:

Հարկ է որ հասարակութիւնը զիտնայ, թէ տափկա իմ ՄիԱԾԱՆՆՍ չէ, եւ ես այդ կեղծ թերթի հետ ունեէ կապ չունիմ:

Տիթրոյթ

Ա. Մ. ԵՐՑԻԿԵԱՆ

ՊԵՐՊԷՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ՊէրՊէրԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ի Գահիրէ 1927-28 Դ. Տարեշըանը (Կ. Պոլիս հիմնարկութեան 52րդ տարի) կը բացուի յառաջիկայ 1 Մետումբերին: Արձանագրութիւնք, մտից քննութիւններն ու վերաքննութիւնք տեղի կ'ունենան 1-10 Սեպտ., Դասախոսութիւնները կ'սկսին 12 Սեպտ. Բ. օր:

Ցերեկեայ աշակերտները կը վճարեն տարեկան 12 եզ. Ոսկի. զիշերօթիկ աշակերտները՝ տարեկան 55 եզ. Ոսկի: Փախադրութեան ծախքերը և զրենական պիտոյք ծնողաց վրայ են:

Ընդարձակ Յայտագիր-Ծրագիրը ստանալու և ամէն տեղեկութեանց համար դիմել Տնօրէնութեան Վարժարանին նոր հասցէով:

COLLÈGE BERBERIAN,
Haret El Daramalli N° 1
CHOURBRAH, LE CAIRE.

ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՈՒ

Այս հեղինակներ և հրատարակիչներ, որ կը փափաքին իրենց գիրքերուն ծանուցումը գնել Անձի մէջ, ովքաք է որ երկերկու օրինակ զրկեն առողջմէ Սէնի Խմբագրութեան հասցէին:

Ս Ա Ց Ա Ծ Ե Ն Ք

27. ԱԻԵՏՈՒԹՈՒՆԻ ՃԱՄԲԷՆ. (Կիրակնօրեայ խոկումներ) [գրեց] Թուրզու Եպիսկոպոս, Յութուած ննզողլ. Տիկին Մարիանէ Գ. Խիլէնեանի յիշատակին. Տպ. Հ. Բ. Բ. Միութեան-Գանիրէ. 1927. 8^o էջ 148:

28. ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՅ ՀԵՆ ԵՒ ԱՐԴԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՇԵՆՈՒԹԵԱՆ Ա. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԿՈՐԻՉ ՆՈՐՍԵՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԳՈՀՀԻՐԻ. (գրեց) Թ. Ե. Գ., Տպ. Յարե-Պաղտասար, Գանիրէ, 1927. 8^o էջ 126. Գին 10

ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ա. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1927 - ՍԵՊԵՄԲՐԵՐ

թիվ 9

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԽ ԵԿԵՂԵՑՑ

Ա.

Այս երկու հաստատութիւններուն իրարաւ հետ ունեցած յարարերութիւնը, և մանաւանդ ատանց իրարմէ անշատումը նոր նոր խօսքի և խնդրի առարկայ կ'ըլլայ սա մեր ժամանակներուն, իրրե հետեւանք համաշխարհային պատերազմի, որ մեծ և հիմնական փոփոխութիւններ յառաջ բերաւ աղդերու և ժողովուրդներու կրօնական և քաղաքական կեանքին մէջ։ Այս պատմական փոփոխութեանց, եթէ կ'ուզէք, նաև յեղափոխութեանց առաջին և մեծ թատերաբնմը եղաւ Ռուսիա, որ թէկ սահմանադրական պետութիւն մըն էր, բայց պետութեան պետերը — Զարերը — իրենց անձին վրայ կը մարմնացնէին թէ պետութեան և թէ եկեղեցւոյ ամէնէն վերին իշխանութեան դադափառ։ ճշշդ Քեզանդական կայսրութեան պէս։

Խոկ մեր նորսուեղծ և փորբիկ Հայաստանը իրրե մաս Ռուսիոյ, ենթարկուեցաւ ռուսական յեղաշրջումներու աղդեցութեան, և ենթարկուեցաւ չափազանց ուժգնութեամբ, և այսօրուան իրականութիւնը, որ կը տիրէ Հայաստանի մէջ, արդիւնք է խորհրդային դրութեան, որ բացի բանուորապետութեան չի ճանանար ուեէ իշխանութիւն՝ ըլլայ պետական, ըլլայ կրօնական։

Եւ իրաց այս վիճակին մէջ է որ, զոր օրինակ, Հայ մամուլը, իր բոլոր հատուածներով և գոյներով, խօսքի և խնդրի առարկայ կ'ընէ պետութեան և եկեղեցիի անշատումը, և ասիկա կը շեշտուի նոյն խոկ մեր լուրջ դրոզներու կողմէն թերթերու մէջ և խօսդներու կողմէն բեմերու վրայ։

Բայց թէ սուուգիւ պատմական իրադրութիւններու համաձայն է Հայաստանեայց եկեղեցւոյ հանդէս բռնուած դիրքը, պետութեան և եկեղեցիի բաժնանան անունով, և թէ իրօք ի՞նչ արժէք կը ներկայացնեն այդ մասին խօսուածներն ու զրուածները, կը փափաքինք այս կենսական խնդիրները պարզել Սիմեի ընթերցողներուն՝ պատմութեան լոյսերուն տակ։

Կրօնքը, իր ծագման մէջ, զուտ մարդոց հոգիներուն առաջնորդութեան հետ կազ ունեցող երեսոյթ մը չէ։ Թէ կրօնքը միայն և միայն հոգևոր նկարագիր մը ունի, և հետեւաբար հոգիներու հետ միայն պէտք է զբաղի, ասի-



կա քրիստոնէական խորհուրդներու բիւրեղացումն է որ հետզետէ, հոգեբանական խոր ուսումնասիրութեանց և հոգեոր կեանքի մշակումով կատարելագործուած է: Խակ վաղեմի մարդկութեան մոքին մէջ ընկերային և քաղաքական կեանքի ամբողջութիւնն է որ կրօնք է, և կրօնքով կը կառավարուի: Աստուածապետական դրութիւն ըսուածն է ասիկա: Եւ Մոլուսէն սկսելով այն բռնը ազգեր և ժողովուրդներ, որոնք Առլեբ-Գիւբի սկզբունքներով գաստիարակուած են և ատոր ուղղութեամբ կառավարուած են իրենց անհատական և ընկերային կեանքին մէջ, այդ կրօնքն ունին, և կրօնքը կը հասկնան իր այդիմաստով:

Եւ այս հասկցողութիւնով է որ աշխատութեան բաժանումի հիման վրայ, երբ հոգեոր և մարմնաւոր գործեր իրենց առանձին առանձին վարիչներն ունեցան, միշտ մարմնաւորին վարիչն է որ սկսաւ հոգեորականի դործին միջամտությալ: Օրովհետեւ ինքն էր երկրի զէնքին տէրը, և պահելով հանդերձ հոգեւորական վարիչը անոր գիրքին մէջ, իր վրայ միացուց հոգեորական կամ կը բօնական գործերուն վերին հեղինակութիւնը: Այս է պատճառը որ հոգեոր կամ կրօնական պետը միշտ կռթնեցաւ աշխարհական կամ քաղաքական պետին, իր իշխանութիւնը բանեցնելու համար իր ժողովրդին մէջ, եթէ նոյն իսկ այդ աշխարհական կամ քաղաքական պետը համազգի և համակրօն այ չըլլար: Մեր ազգային-եկեղեցական պատմութեան մէջ, զսր օրինակ, Հայ եկեղեցւոյ հոգեոր պետերը իրենց իշխանութիւնը կրնային ի գործ գնել՝ զայն տիրապետողներուն ճանացընելէ և հրովարտակներով հաստատել տալէ ետքը: Այս այսպէս եղած է պատմութեան ընթացքին մէջ:

Բայց ընդհանուր եկեղեցւոյ պատմութեան նախակին շրջանին անծանօթ է կրօնքին պետականացումը, այն իմաստով ու կերպով որ հետզետէ զարդացաւ և կաղապար մը առաւ, այսինքն հին եկեղեցին զերծ էր քաղաքական պետերու ուղղակի միջամտութիւններէն, և ազատորէն կը կատարէր, զսր օրինակ, իր հոգեոր պետերուն կամ առաջնորդներուն ընտրութիւնը: Պետութիւնն է որ ուղեց իւրացնել եկեղեցւոյն բարոյական հեղինակութիւնը և գործածել զայն լայնօրէն յօդուտ իր շահերուն:

Նատ կենդանի օրինակ մը պատմութենէն բոլորովին պիտի լուսաբանէ իրողութիւնը:

Բիւղանդիոյ կայսրը Յովհաննէս Զմշկիկ, ծագումով հայ, կ. Պոլսի Պողիկտոս պատրիարքի վախճանումէն ետքը (956 Ապրիլ 3) փութաց իրեն հաճելի անձ մը բարձրացնել պատրիարքական աթոռուն վրայ, և հետեւ կատար Պողիկտոսի թաղման լաֆորդ օրն իսկ ժողովի հրաւիրեց Ս. Սինոդը, և իր ճառին մէջ սա՛ նշանաւոր խօսքերն ըստ:

— «Ամենակարուր, որ արարին է երկնի և երկրի, այս աշխարհի վրայ երկու երկրաւոր իշխանութիւններ հաստատեց, մէկը եկեղեցական՝ առաջնորդելու համար հոգիներուն, խակ միւսը կայսերական՝ կառավարելու համար մարմինները, որպէսզի այս երկուքին միաբան գործ ակցութեամբը անվթար պահուի հանրային բարօրութիւնը: Եւ որովհետեւ եկեղեցւոյն առաջնորդը (Պողիկտոս Պատրիարքին կ'ակնարկէ) իր պարտքը վճարեց տկար ընութեան, այլ-

ևս Անոր — որու բոցեղէն աշքերուն առջև դաղմնիք չկայ — Անո՛ր կը պատկանի հանդուցեալ Պատրիարքին աեղը նոր մը գնել, որ ամէնուն դերազնց ըլլայ և կարենայ կատարել այս դերագոյն պաշտօնը :

Եւ ես սրովհետեւ երկար փորձերով գիտեմ որ ան (կ'ակնարկէ Ակամուն գրացի Բարսեղին, ճղնաւոր անապատական մը) բացարձակապէս արժանի է այս պաշտօնին, ես այսօր զինքը կը բարձրացնեմ սրատրիարքութեան աստիճանին, որպէս զի այս անձին արտաքոյ կարգի առաքինութիւնները, որուն Ամենակարող առաւելապէս տուած է մարդարէութեան չնորհը, մեկուսացած վակուած չմնան աշխարհի մթին մէկ անկիւնը։ Ան հոյլ մը մեծ դէպքեր մարդարէացած է ինծի, որոնք իրապէս կատարուած են նշանակուած ատեննին» (*)

Պարզուկ ճղնաւոր մը կայսեր կամքով միայն կոչուեցաւ Պատրիարքութեան, այն ալ Ա. Սինոդի մէջ ուղղակի, որուն անդամները խեղդեցին իրենց զգացումները, և տեղի տուին հզօր Զմշկիկի կամքին առջև, առանց ճիկ մը հանելու։ Ա. Սինոդի մէջ և անկէ դուրս կայսրութեան եկեղեցիներուն մէջ ալ, պատրիարքուներ կային անշուշտ, բայց կայսրը առիթ չտուաւ որ թեկնածուներ յիշուին, և արագ ու կտրուկ կերպով կատարուած իրողութեան մը առջև դրաւ Ա. Սինոդը։

Հայտուանի և Կիլիկիոյ մէջ ալ տիրեց միւնոյն պատմական իրողութիւնը՝ էւէլ պակաս տարերութեամբ մը, — աշխարհական տիրողին կամքն ու հանութիւնը անհրաժեշտ էր։

Բայց երբ հայութիւնը զրկուեցաւ իր բնիկ տիրապետողներէն, և քաղաքականօրէն ենթարկուեցաւ այլազգի տիրապետութիւններու, Հայաստանեայց եկեղեցւոյ հոգեսոր իշխանութեան պետերն ալ ենթարկուեցան այլազգի տիրապետողներու կամքին և հաստատութեան։ Իսենք մէկ խօսքով թէ իրերը այսպէս ընթացան մինչեւ որ հայութեան երկու որոշ հատուածները, քաղաքականօրէն հաստատուն պայմաններու ենթարկուեցան։ Նախ Ուուսիոյ մէջ, Ժթրդ գարու առաջին կիսուն, Կովկաս անցաւ Զարերու տիրապետութեան ներքի, և էջմիածին, Հայց Եկեղեցւոյ նուիրապետութեան Մայր-Աթոռը, Պօլօժէնիկով գծուած կանոններու համեմատ ենթարկուեցաւ ուուս կայսրութեան պետական կարգադրութեանց։ իսկ Թիւրքիոյ մէջ, գարձեալ նոյն շրջանին, Ազգային Սահմանադրութեամբ, Թիւրքիոյ Հայոց Եկեղեցական գործերու վարչութիւնը ենթարկուեցաւ թիւրք պետութեան կարգադրութեանց։

Ինչպէս որ կը տեսնուի, պատմական իրողութիւնը սա է։ Երբ Ուուսիոյ մէջ Զարականութիւնը չնշուեցաւ և Բանուորապետութիւն հաստատուեցաւ առող տեղ, Ուուսիոյ Հայութիւնը պետութիւն չունէր, հլու հպատակ ժողովուրդ մըն էր ուուս գրօշին ներքի և Ուուս պետութեան կողմէ տրուած կանոնագրութեամբ մը (Պօլօժէնիէ) մը կը վարէր իր Եկեղեցական և կրթական դորձերը։ Նոյնպէս Թիւրքիոյ Հայութիւնը «ըայա» մըն էր օսմանեան գրօշին տակ, և իր Եկեղեցական ու կրթական գործերը կը կառավարէր օսմանեան պետութեան կողմէ վաւերացուած սահմանադրութեամբ մը։

(*) G. Schlumberger, L'Empire Byzantin, Jean Trimitès, Nouvelle Edition, Paris, 1924, P. 28-29 :

թէ՛ Պօլոմէնիա և թէ՛ Ազգային սահմանադրութիւն քաղաքական ոչ մէկ բառ կամ միտք կը պարունակեն որ կարելի ըլլայ ըսել Հայ ժողովուրդը եթէ ոչ պետական, նոյն իսկ պետականի պիտակ մը ունեցած ըլլայ՝ արդարացնելու համար պետութեան և եկեղեցիի բաժանման դաշտավարին և խօսքին սխալ կիրագիումը, և այդ սխալ հիման վրայ եղած բոլոր արտայայտութիւններն ու գործերը Հայաստանեւոյց Եկեղեցւոյ և անոր հոգեոր իշխանութեան մասին։

Հայութիւնը գարերէ ի վեր իր քաղաքական կազմակերպութիւնը կամ պետութիւնը և պետականութիւնը կորսնցուցած և ի սփիւռս աշխարհի ցրուած ժողովուրդ մըն է եղած, որու միութեան միակ կապն է իր Մայրենի Եկեղեցին, իր Եղուն ու Գիրք Եւ հետեւարար, ուզզակի մեր ժամանակներուն վրայ խօսելով, գիտել կոտանք որ Երբ Պետութեան և Եկեղեցիի կամ Քաղաքականութեան ու Կրօնի բաժանում, և այն կ'ըսուի, ասիկա ամէնէն աւելի կը պատշաճի Թիւրքիոյ, ուր իրապէս Պետութեան և կրօնքի եթէ ոչ նոյնութեան գոնէ միտքեան գաղափարը, իր վաղեմի ըմբռնումով, կը տիրապետէր։ Անպէս որ նոյն իսկ Ռուսիոյ համար գժուար է պատմականորէն գործածել միենոյն բացարութիւնը, որովհետեւ Ռուս եկեղեցին չէ որ ուզզութիւն կուտար պետութեան, հակառակ այն իրողութեան որ Ռուս եկեղեցին պետական էր, և ընդհակառակն Ռուս Պետութիւնն էր որ կը խառնուէր Ռուս եկեղեցւոյ վարչական գործերուն և ուզզութիւն կուտար ատոնց։

Պատմական իրողութեանց այս լոյսերուն տակ շիտակ չէ որեմն Հայաստանեայց Եկեղեցւոյ վերաբերութեամբ գործածել Պետութիւն և Եկեղեցի, և ասոնց բաժանումը, և ասոնց նման բացարութիւններ, որոնք կրկնուելով և շեշտուելով շիտակ կը կարծուին, և կը մոլորեցնեն ժողովուրդին միտքը, և պատճառ կ'ըլլան սխալներու և վասաներու։

Պետութիւն և Եկեղեցի, ասոնց միութիւնը և բաժանումը Հռոմի Եկեղեցւոյն յատուկ է մասնաւորաբար, և բոլորովին օտար բան մը, նոյն իսկ Հայց Եկեղեցւոյ նախկին շրջաններուն, թող մեղի ժամանակակից շրջանը, ուր ի զուր կը շռայլուին Պետութեան և Եկեղեցիին, Կրօնի և Քաղաքականութեան բաժանման անունով փայլուն և ձրի խօսքեր։

Յաձորդ յօդուածով պիտի բացարենք Եկեղեցիի պետականացման ծագումը և Պետութեան ու Եկեղեցիի բաժանման խնդիրը Հռոմի Եկեղեցւոյն մէջ։



ԴԱՄԵՐ ԱԻԵՏԱՐԱՆԵՆ

ԱՆԻՐԱԿ ՄԱՄՈՆԱՆ

Մարդկութեան տնտեսական և բարոյական կենանքին յախտենական խնդիրներուն թերեւո ամէնէն զլիսաւորն է դրամը։ Ասիկա այնքան իրական երեւոյթ մըն է մարդկային բմբոնութեարու մէջ որ նոյն իսկ պատերազմներուն և աշխարհակալւածիններուն ալ հիմք դրան եղած է այժմ։

Ի՞նչ է Աւետարանին պատգամը այս մասին։

Սիմեի ընթերցողներէն մին այս խընդիրը հատեւեալ կերպով կը դնէ մեր առջև։ — «Անիրաւ մամուսայէն ձեզի բարեկամնեն թէք» (Ակա. ԺԶ. 9): Ի՞նչ է արդեօք իրական խմասը այս խոսիմ։ Վասնիք աւետ՝ կարդալու նոյն զիտին մէջ բուած առափը, կը նետեցրեն թէ անարդար միջոցներով ձեռք բեռուած մամնան երկ բարեկամներ անհետ յախցուի, ենթական մեղապար պիտի յնամասուի։

Աւետարանի մէջ շատ պարզ է խնդիրը։

Ամէնէն յասաջ մամնան բառին իմաստը պէտք է ճշգել։ — ինչ որ մենք հիմայ կը հասկնանք հաւասուրին բառով, Աւետարաններու գրութեան շրջանին ալ միեւնոյն բանը կը հասկնային մարդիկ մամնան բառով (արամերէն)։

Ցիսուս Քրիստոս այդ պատգամը տըւաւ, Անիրաւ Տնտեսին առակը խօսելէ ետքը. և ըսել ուզեց, թէ մարդիկ դրամը, հաւասուրինը հաւատարմութեամբ պիտի վասարին և պիտի գործածեն։ Հետեւարար ամօթ չէ զրամի համար աշխատիլը, հերիք է որ մարդ մը, կամ ընկերութիւնն մը, նոյն իսկ պետութիւնն մը, իր խելքով և արդար միջոցներով վաստիկ զայն։ Մեղք չէ հաւասանալը, եթէ մարդ գործածէ զայն նոյնքան հաւատարմութեամբ։

Աւետարանին սկզբունքը լաւ ըմբռնելու համար «զրամական խնդիրներու մասին» պէտք է ուշադրութիւն ընել երիք կէտերու։

Ա. — Քրիստոնեայ մարզը իր բարոյական և քիքիքական ոյժերուն հաւատարմութիւն պիտի ըլլայ աշխատութեան մէջ։ Բընութեան օրէնքն է ասիկա։ Մարդ չի կը բ-

նար երկու տէրերու միանգամայն ծառաւիլ։ Ասիկա անբնական է, Աստուած եւ մամոնտ հաւատար կերպով չեն կրնար սիրոյ և պաշտամունքի առարկայ ըլլալ։ Փըրկից զիտեցէք կ'ըսէ երկինքին թռչունները, ապրելու բնական մեթոս մը ունին և հաւատարիմ են առար ։ Նայեցէք կ'ըսէ գաշտի վայրի ծաղիկներուն։ Սողոմոն, հրէութեան ամէնէն զինաշուք թագաւորը, իր բոլոր փառքերուն մէջ չի կըցաւ հագուիլ ծաղիկի մը պերճանքը (կարդաւ Մտթ. Զ. 22-34)։

Բ. — Երկու հարուստներուն առակը և օրինակը պերճախօս է ինքնին՝ Աւետարանի պատգամը զործնականապէս բացատրելու համար դրամական խնդիրներու մէջ։

Առաջինը իր տան արտաքին դրան առնչն ծնգած ծիւրած աղքատ Ղտղարոսը արհամարհող հարուստն է, որ հարստացած է՝ ով զիտէ ինչ կերպով, իր անձին համար միայն, կ'ուտէ, կը խմէ, չքեզ կը հագուի, բայց իր աչքին առջև պարզուող աղքատութիւնն ու թշուառութիւնը չտեսնելու կը զարնէ։ Մինչ այդ հարուստը պէտք էր զիտնար իր հարստութեամբ (անիրաւ մատուցայով) բարեկամներ շահիլ։ Այս հարուստին առակը կցուած է Անիրաւ Տնտեսի առակին (կարդաւ Ղուկասու ԺԶ.ը 19-31.)

Երկրորդ հարուստին առակը, գարծեալ Ղուկասու մէջ (ԺՅ. 13-31), աւելի աղդուէ է Հոգատէր հարուստ մըն է ան։ Այսինքն մշակներու աշխատանքով հարստացած մէկը, որուն ամբարները լեցունկ են արդէն, և զանոնք ոչ կը ծախէ, ոչ ալ չքաւորներուն կուտայ, և ոչ իսկ իր մշակներուն, որոնք անշուշտ ամէնէն յասաջ և ամէնէն աւելի իրաւունք ունէին լաւ վարձատրուելու։ Հարուստը այնպէս կը կարծէ որ ինքը իր կեանքին ալ տէրն է. և երբ իր ամբարները լնդարձակելու վրայ կը մտածէ՝ նոր տատ հունձքերն ալ հիներուն վրայ աւելցնելու համար, մահը կուզայ և նոյն դիշերուան երազներուն մէջ կ'անջնչացնէ զինքը։

Գ. — Յուզեղի օրինակ մը կը զանենք Անանիայի և Ասփիդայի պատմութեան մէջ։ Առաքեալներու կազմակերպած առաջին եղեղեցին կատարելապէս ընկերվարական էր. ամէն բան հասարակաց և ամէնուն համար հաւատար։ Անանիա ուզեց մտնել

այս նոր ընկերութեան մէջ, բայց խորելով իր ծախած արտին զրամէն. սակայն խորդախութիւնը երեւան եկաւ, և մահով պատճեցաւ թէ՛ ինքն Անանիա և թէ՛ իր կինը Առաքիրա՞ իր ուսւու վկայութեան համար (կարդալ Պործք Ե. 1-11):

Աւետարանական արո բոլոր առակներով ու օրինակներով կ'ապացուցուի թէ հարբասութիւնը պէտք է շահուի ոչ միայն արդար վաստակով, այլ և պէտք է զործածուի արդարութեամբ՝ մարդկային կեանքին առապանքներուն և թշուառութիւններուն գէմ:

Խորութիւն մը չէ անշուշտ երբ խնամքով դիմել տանք անգամ մըն ալ թէ զրամը, հարստութիւնը մարդկային կեանքին համար նպատակ մը չէ, այլ միջոց մը կեանքին օրինաւոր պէտքերը հոգալու համար:

Ասկերեան ուժգին կը շեշտէ հարբասութիւնը քրիստոնէական իմաստով գործածելու պէտքը: Եթէ Աւետարանին ըսկղրունքը զրամի, հարստութեան շուրջ գործադրուէր քրիստոնէայ աշխարհի մէջ, ո՛չ անտեսական արիւնուուչտ պատերազմներ տեղի պիտի ունենային, ո՛չ ալ «ազուշելիզմ»ի պէս ընկերային զրութիւններ պիտի ստեղծուէին: Ինչպէս անհատական, նոյնպէս ընկերային կեանքին մէջ հարբասութեան (մամոնայի) սխալ հասկրցողութիւնը, սխալ վաստկուիլը, սխալ կիրարկումը, յերեւան բերած են արձարափրութիւն, ագանութիւն, զանութիւն, զողութիւն, քշուառութիւն, այսառութիւն, ևայլն նման բարյական վանդաւոր հրանդութիւններ, որոնցմէ կը տառապի մարդկութիւնը իր բոլոր չութեամբ:

Անարդար միջոցներով ձեռք բերուած մամոնայով բարեկամներ շահելու փիլիսոփայութիւնը ո՛չ միայն ողջմիտ չէ, այլ և հակառակ է Աւետարանին:

Անիրաւ Տնտեսի առակին մէջ շեշտուած ոկզբունքը բոլորսին տարբեր է: Աւետարանը կ'ըսէ, զրամական խնդիրներու մէջ անբասիր եղիք: Եթէ մամոնային հաւատարիօմ չէք կրնար ըլլալ, ի՞նչպէս կրնաք ուրեմն հաւատարիմ ըլլալ ձեզի քարոզած ձշմարտութեան, որ ինքնին գե-

րագոյն հարստութիւն մըն է անկողոպտելի:

Կ'արժէ շեշտել թէ Աւետարանին եւ քրիստոնէութեան գեղազիտութիւնը (իրիշը) զրամական խնդիրներու մէջ, շատ պարզ է և կատարելապէս մարգասիրական: Հաւըրստութիւնը կեանքին օրինաւոր պէտքերը հոգալու միջոց մըն է, հետեւաբար ան պէտք է բաշխուի և ծաւալի ընկերութեան մէջ, և ոչ թէ զործածուի և վատնուի պէտքանքի, շայլյութիւններու և զիխութիւններու մէջ, եւ կամ անշահ եւ անտոկս պահուի վարչամակի մէջ ծրարուած և թաղուած հոգին մէջ:

Այս սկզբունքը գործազրեց Ամերիկացին նշանաւոր հարուստ մը, հանգուցեալ Քլիֆլէնտ Տաճ, որ ծանօթ անուն մըն է Հայոց ալ իրեն գանձապետը նիյր Խր Բըլիցի:

Այս հարուստը պղնձի հանք ունէր, և Ամերիկա Միհ Պատերազմին պէտք ունէր պղնձի. հետեւաբար Ամերիկեան կառապարութիւնը Տաճէն զնեց իրեն պէտք եղած պղնձնձը՝ զինն ալ նշանակելով իր կողմէն: Տաճ չափազանց գտաւ իր պղնձին տրուած զինը, և հետեւաբար այդ չափազանց զինէն զոյացած բոլոր շահը, իր մասները շարաւառուելու համար, մինչև իր յետին բնիոնը նուիրեց նիյր Խր Բըլիցի....

Անիրաւ մամոնային լաւագոյնս զործածութեան ամէնէն աւելի ցնցիչ և ամէնէն աւելի քրիստոնէական մէկնութիւնը եղաւ ասիկա սա մեր ժամանակակիցն մէջ:

Բ'ըշափ կենսական պէտքեր փառաւորապէս պիտի հոգացուէին, նոյն իոկ մեր ջախջախուած հայութեան մէջ, եթէ բոլոր հայ հարուստներ հաշուեցարգարութեան մը ենթարկեին իրենց շահերը Ամերիկացի հարուստին պէս....

Բ. Ե.



ՊԱՏՄԱԿԱՆ

ԱՅՆՔԵԱՐԻՄ ԳԻՒՂԻ ՀԱՅՈՑ

ՎԱՆՔԸ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ

Բ.

4.— Այնինքում Հայոց վանքին ու եկեղեցւոյն հնատամամբ՝ կատարուած հնախօսական քննութիւնները պիտի յիշատակենք. — Ա. — 1854ին, Գերմանացի Թռողլէր գիտականը անձամբ կատարած է այդ վանքին աւերակաց ուսումնասիրութիւնը և սա եզրակացութեան եկած է թէ այդ աւերակները նշաններ ցոյց տուած են հետաւոր հնութեան մը, մինչեւ երդ կամ նոյն իսկ Դրդ դար. իր խօսքերն են. «Պատերը խիստ թանձր են, և ցարդ անվաս մնացած կամարները՝ շատ հաստատուն: Պատերը՝ այնչափ հաստատուն են որ կարեի է ըսել թէ անոնք տասնհինգ դարեր կարողացած են տոկալ և զերծ մնալ փուլ զումէ: Չափեցի անկիւնաքար մը՝ որ ունէր երկու մէջից երկարութիւն, վաթսուն սանթիմէթր բարձրութիւն և նոյնքան թանձրութիւն:

Աւանդութիւնը՝ այս հաստատութիւններուն համար ընտրած է խիստ սեպածե զարիվացը մը՝ որ թայլ չկրնար տալ միննոյն հաւասարութիւնը ունեցող գետնի մը վրայ հաստատել մեծ չէնք մը: Մենք հոն ձզրուի շգտանք երկարկանի շէնքի մը դոյութիւնը: Պուտարէսմիոս՝ լատին կրօնուոր մը նոյն վանքը կը նկատէ երկու մասի բաժնուած շինութիւն մը. կարելի է եզրակացնել թէ կային հոն ստորնայարկ չէնք մը, դէպի հիւսիս, և վերնայարկ շինուածք մը, դէպի հարաւ, մին միւսին ետիւ, խիստ զանազան հաւասարութեամբ, այնպէս որ՝ ստորնայարկ եկեղեցին վերնայարկ եկեղեցին կրնային ենել անդուխի մը միջոցաւ»: (ՏԵ՛Ս Topographie Von Jérusalem. Հար. Բ. Պերլին, 1854. էջ 355-356):

Բ.— Երբ, 1861ին, նոյն վանքին ու եկեղեցւոյն գետինը կատարելապէս մաք-

րուած էր, և ստորնայարկը նորոգուած. Անգլիացի Գոնտէր և Քիչնէր անոնց մասն համեստ տեղեկագիրը ներկայացուցին. «Այս Սիբրի Մարիամ ըսուած ազրիւրին արեւատաքը, հարաւային բլուրին վրայ, և ոռւսական նորաշէն հիւրանոցին խիստ մատիկ, լատինը՝ 1861ին, աւերակներ գտած են, երբ կը շինէին Զաքարիայի գիւղական տան նոր մատուար: Գետինը մաքրուած էր 15-20 ոտք խորութեամբ և դտած են հին եկեղեցւոյն ստորին յարկը, Յովհաննէս Յուլյանը յիշատակութեան համաձայն. վասն զի նոյն ուխտաւոր ուղղեցին էր որ 1422ին, կը զրէր թէ Այն Քետրիմի վանքը ունէր ստորերկեալ մատուած մը և վերնայարկ եկեղեցի մը . . . Հոյն ցոյց կը արուի այն վէմը, որ մոմի պէս կակուղնալով, պատսպարեց փոքրիկն Յովհաննէս Մկրտչէ, Հերովդէսի զինուորներու հայուածնքին: Այս մատուարէն դորս, դէպի հարաւ, կը տեսնուին կործանուած կամարներ և կոնքեր (arcane), հին վանքի մը մնացորդը: Պատերը լաւ շինուած են եղերքները տաշուած կմբաւոր քարերով (bossage) են: Արեմուատքէն կարելի է մտնել բակի մը մէջ, որ միակոտոր սիւնի մը վրայ, կը բարձրանայ քարէ կամարի հատուածը (segment) ցած սրածայրով. ասիկա կամարի մը մնացորդն է, և միւս մասը փլած: Բանի մը քարեր շեղակի քանդակուած են, բայց անոնց վրայ չեն տեսնուիր որմազրի նշանները:

Բակին հիւսիսային կողմի ճեմելիքէն, նեղ աստիճան մը կը տանի վերև յիշատակուած վերնայարկ եկեղեցին, որուն պատերուն վարի մասը միայն մնացած է, կողակը և սեղանը կարելի է գծել: Եկեղեցին ներսի կողմը, յանցելումն, կը ճակով (stuc) ծեփուած էր և կային որմանկարներ: Կճածեկին վրայ կը նշմարուին շատ մը որմազիրներ (graffito) և քարի մը վրայ կոշտօրէն քանդակուած է քահանայակետին եփուած (éphod) կամ վակասը. այս քանդակը շինուած է անտարակոյս համաձայն աւանդութեան մը՝ որ անձդուրէն կ'ենթազրէ թէ Զաքարիան քահանայակետ մ'էր: Կողակին հարաւային կողմը կը գտնուի աւազոնը: Յետոյ մատուարին կողմը, գարձեալ դէպի հարաւ, կը տեսնուին խուցերու և աստիճաններու հետքերը

Այս աւելակները մասամբ մը ծածկուած էին դեսնին տակը մրգաստանի մը՝ որ երբեմն կը ծածկէր բոլոր այս տեղերը, ուր գտնուած են մատուռը, խուցերը և ուրիշ շենքեր։ Քարէ յիշատակարանաց պակասը ցոյց կուտայ թէ այս վանքին չխութիւնը ԺԲ։ զարու չի վերաբերիր և թէ խաչակիրներու ժամանակ չխուած չէ ան։ Այս տեղ կան երկու ազգիւրներ։ (*S' a Survey of W. Palestine, Mémoirs III.*, Londres, 1883, էջ 60-61)։

5. — Եղին իկեղեցւոյն առանձնայակարիններն։

Պաղեստինագէտ Մէլսթէրմէն՝ իր վերագոյն յիշատակուած երկասիրութեան մէջ, նկատի կատնու թէ բոլոր այցելուք՝ եկեղեցին աւելի ուշադրութիւն դարձուցած են վանքին աւելակներուն, ան կը յարէ թէ եկեղեցին կը ներկայացնէ յատկանշական և հրահանգիչ քանի մը առանձնայատկութիւններ, որ կը թուի թէ խուսափած են նոյն այցելուներու ուշազրութենէն։ Իր բացատրութիւններն կը գնենք հոս նոյնութեամբ, «Վանքը չինուած է խոչոր քարիրով, որոց ուշազրութիւն դարձուցած են բոլոր ուղեղիրները։ բայց եկեղեցին սուրբքը պէտք է զիտել աւելի ուշազրութեամբ։ Հիւսիսային արևելեանկողմը, անկիւնաքարի մը չափն է $1\frac{1}{2}$ մէթր երկարութիւն, 1 մէթր բարձրութիւն և 1.15 լայնութիւն և 5,000 քիլոկրամ ծանրութիւն։ սոսոց է որ անոր շուրջի քարերը այնքան մեծ չեն, բայց դարձեալ խոչոր քարեր են։ Ներսի կողմը, կողակը պահած է չորս վիմաշարքեր, իւրաքանչիւրը 65 սանթիմէթր բարձրութեամբ և ոճանք ալ մէկ մէթրէ աւելի երկարութեամբ։ Քարերը լու շարուած են և կցուած քնները ա՛յնպէս կատարեալ են որ կարելի կ'ըլլայ բազգատել զանոնք Հոռոմէական ա՛յս կերպ կառուցուած քններու հետ։

Կողակին մենախուցներէ (retrakt) երեսին միրյն վրայ քանդակուած է քահանայապետին եփուար, զոր արգէն ծանօթազըրած են Անդզիացի քննիչները։ Աւելցնենք թէ ինչ որ զիտողութեան տրժանի է, սա է թէ այս փոքրիկ քանդակը առաջին անգամ կճակով ծեփուած զիճակի մէջ զլանուած է. ինչպէս նաև կողակին մնացեալ

մասերը. և այս կճակը ծածկուած էր նըլկարներով։ Արդ այս նկարները, պէտք է զիտել որ ամէնէն ուշ, մի զարուն շինուած են, ինչ որ աւելի կը բարձրացնէ եփուար ցոյց տուող քանդակին հնութիւնը։ Եփուոր՝ հին քրիստոնէից կարծիքին հոմածայն, կը վերաբերէր Զաքարիային։ Յիշատակուած որմազրերն քանդակուած են քարի վրայ կողակին մէջ կը տեսնուին հայկական, յունական և լատինական հին խաչերու գծապրութիւններ, ամենքն ալ գտնուած են նկարներով զարդարուած կը ձակին տակ։ Եկեղեցւոյն կողմանակի պատելուն վրայ, կը նշմարուին իրարու վրայ եղած երկու ծեփեր, երկուքն ալ կը կրեն գունաւոր հատքեր. երկորոզը յայտնապէս զարդարուած է սրբոց պատկերներով։ Աեղանին գրաւած տեղը շատ աւելի դրական հնութեան մը նկարագիրը կ'ընծայէ։ Աեղանին հիմք, որ գեն կը տեսնուի, 1,90 մէթր երկարութեամբ, 1 մէթր լայնութեամբ և 50 սանթիմէթր թանձրութեամբ կրացին միակուուր քար մըն է։ Այս քարին վարի մասը սկիզբէն հողին մէջ մըտած է. ահա թէ ինչպէս սեղանը անընդմիջարար կառուցուած է բարձրութեանը վրայ՝ այն երեք աստիճաններուն՝ որ կը տանին գէպի կողակը։ Վերի աստիճանը զրեթէ երկու մէթր երկարութեամբ փորուած է սեղանին հիմը կազմող քարին մէջ, այնպէս որ՝ սեղանին առջև 30 սանթիմէթր լայնութեամբ տեղ մը միայն կը մնայ։ Ուրեմն յայտնի է թէ սեղանը իր նախնական տեղը կը գրաւէր, և պատարագիչը սեղանին ետեւը կը ենար, երեսը գէպի ծողովուրզը գարձուցած։

Առանձինական հրահանգներու համաձայն, եկեղեցիները գէպի Արեւելք կառուցանելու սովորութիւնը երդ. զարուն սկսած է. քահանան կը պատարագէ սեղանին առջեն, նայելով գէպի Արեւելք և քամակը զարձընելով ծողովորզին։ Սակայն նախագէտ չինուած եկեղեցիներուն մէջ, բնդհանրապէս սեղանը կը պահէր իր նախնական տեղը, մինչեւ մատրան կամ եկեղեցիին քանդումը կամ նորոգութիւնը, նոյն իսկ, մինչեւ մի դար, յանցելումն, կը տեսնուի որ սեղանը կը հաստատէին կողակին առջեն, յարմարցնելով այնպէս, որ քահանան կարենար սեղանին ետեւը կենար, գէմքը գար-

ձընելով . հաւատացեալներուն : Բայց այս պարագան կանոնէն չեղում մըն էր, և չի գտնուիր ո՞և և է օրինակ մը՝ որով կարելի ըլլայ հաստատել թէ մի՛ դարուն, Պաղեստինի մէջ, այս հին սովորութիւնը նորոգուած է :

Դիտենք նուև թէ Մեծացուցիր եկեղեցին նշղիւ Արեւելք չի նաշիր : Իր առանցքը կը կազմէ մագնիսային հիւսիսով 138 աստիճաններու անկիւն մը . այսինքն թէ նոյն եկեղեցին կը նայի հիւսիսային արեւմուտքէն հարաւային արեւելք : Որովհետեւ եկեղեցւոյ սնարքը լեբան կոթնած է . գուցէ առարկուի թէ արեւ իր ծագումէն շատ վերջը միայն այստեղ կ'երեխ, երբ աչքը արդէն կը տեսնէ որ արեւ արդէն շատ հակած է դէպի միջօրէն, որով կարելի է բոցարել թէ ինչո՞ւ եկեղեցին դէպի արեւելք ուղղուած չէ : Այս խօրհրդածութիւնը ստուգիւ կ'ունենար իւր արժէքը և թոյլ պիտի չտար պնդելու եկեղեցւոյն դէպի Արեւելք հակելու (orientation) պարագայի մասին, եթէ սեղանը ունենար տուաքելական կանոններով պարտադրած դիրքը : Բայց իրաւամք, վասն զի պատարագիչը երեսը դէպի հիւսիսային արեւմուտք դարձնեւն պատճառաւ, պէտք է եղբակացընել թէ եկեղեցին շինողները դէպի Արեւելք նայելու ո՞և և օրէնք չէին զիտիր, և ուրիշ մասզաղում չեն ունեցած, այլ միտյն եկեղեցին կառուցանել իրենց բարեկապատութեան թելազրած ծրագրին և տեղւոյն արամադրութեան պահանջմանց համաձայն :

Վերջին նկատողութիւնն մըն ալ, սեղանին ձախը, կողակին կողմը, կայ նեղ զուռ մը, որուն սեմը հոդէն վիր է ՅՈ սանթիմէթր և կը տանի քառակուսի, բայց անկանոն սենեակ մը, զրեթէ երկու մէթրուոց : Ամբողջ վարի մասը փորուած է ժայռին մէջ, 1—2 մէթր բարձրութեամբ : Այս սենեակը միակն է իր տեսակին մէջ, և ո՞և և եկեղեցիի մէջ, նման շինուածքի մը չենք հանդիպիր : Ինչո՞ւ համար այս փոքրիկ սենեակը խնամքով մը կապուած է կողակին հետ : Արգեօք Զաքարիայի տաճ կը վերաբերի . և այս սենեակը՝ իր ժայռոս մասով արդեօք եղիսաբեթի հինգ ամսուան առանձնութեան բնակարանն էր, ուրիշ ի՞նչ յիշատակ կընար ներկայացնել այն քրիստոնէից, որ կառուցին այս եկեղեցին :

Անօղուատ պիտի ըլլար՝ այս մասին կարծիք մը յայտնել, վասն զի ուղեգիրները ծանօթագրութիւն մը չենի . միւայն Անաստատ հայ վարդապետը՝ իր Ս. Տեղեց ցուցակին մէջ, «Մամիկոնեանց վանքն որ յանուն Ա. Կարապետին» խորագրով կը յիշէ երկու վանքեր, մին՝ քաղաքէն զուրու, որ «Անանոկողման» Հայոց վանքն է, միւսը՝ Միոնի մէջ : Մամիկոնեանք՝ քանի որ Տարօնոյ Ա. Կարապետ վանքին չովանաւորը եղած էն, անտարակոյս պիտի փափաքէին Ա. Կարապետի ծընդդադարին՝ Այնքարիմի մէջ, կառուցանել իշխանավայիլ յիշատակարան մը : Հայք՝ մինչև Խաչակրաց ժամանակ, Մամիկոնեանց սոյն վանքին խաղաղ կերպով տիրացած էին և ո՞չ ոք զիրենք անհանգիստ կ'ընէր : Սալահատինի Երսւսաղէմի գրաւումէն յիտոյ և որ նոյն տեղւոյն վրայ կը ծագին սեփականութեան խնդիրներ : Սալահատին՝ Պաղեստինի չրջակաները, իրեն հետ պատերազմող յաղթականներուն շնորհած էր հոգիր, որոց մէջ կը զանուելին վանքեր և եկեղեցիներ : Սալահատինի հոգային այդ պարզեները» հին և նոր սեփականատէրերուն միջն խնդիրներ երեւան բերին և պաշտօնական զիմումներու դուռ բացին (ՑԷ՛ս «Meistermann», և «Terre Sainte», 1925, էջ 33) : Այդ կարգի հողերէն կը կարծիին Հայոց Եղունակողման վանքի սեփականութիւնները և այդ պատճառաւ նեղութեանց կ'ենթարկուելին տեղւոյն վանականները : Ա. Ալբորիս զիւանական թրդթոց մէջ կայ Եղիպատոսի Սուլթան Մէլէք Սալիհի (1240—1250) մէկ հրովարտակը, որով կը թոյլատրուի հայ վանականաց, համաձայն արքունական հին հրամանագրերու, տիրանալ նոյն վանքին և տեղի շտալ սանձգութեանց, և կ'արգելու զրացիւներուն անիրաւ ընթացքը : (ՑԷ՛ս Ժմենիրին . Պամ. Երամի, Հար. Ա. էջ 184) : Բայց կ'երեի թէ շատ քիչ ժամանակի համար, օգուտ մը ունեցաւ այս բարձրագոյն հը-

6.— Այնիշարիմի Հայոց վանքին ու Եկեղեցւոյն Ազգ. յիշատակարանները :

Այնքարիմի Ա. Կարապետի վանքին հիմնարկութեան ծագման մասին պատմութիւնը արձանագրութիւն մը չենի . միւայն Անաստատ հայ վարդապետը՝ իր Ս. Տեղեց ցուցակին մէջ, «Մամիկոնեանց վանքն որ յանուն Ա. Կարապետին» խորագրով կը յիշէ երկու վանքեր, մին՝ քաղաքէն զուրու, որ «Անանոկողման» Հայոց վանքն է, միւսը՝ Միոնի մէջ : Մամիկոնեանք՝ քանի որ Տարօնոյ Ա. Կարապետ վանքին չովանաւորը եղած էն, անտարակոյս պիտի փափաքէին Ա. Կարապետի ծընդդադարին՝ Այնքարիմի մէջ, կառուցանել իշխանավայիլ յիշատակարան մը : Հայք՝ մինչև Խաչակրաց ժամանակակ, Մամիկոնեանց սոյն վանքին խաղաղ կերպով տիրացած էին և ո՞չ ոք զիրենք անհանգիստ կ'ընէր : Սալահատինի Երսւսաղէմի գրաւումէն յիտոյ և որ նոյն տեղւոյն վրայ կը ծագին սեփականութեան խնդիրներ : Սալահատին՝ Պաղեստինի հոգային այդ պարզեները» հին և նոր սեփականատէրերուն միջն խնդիրներ երեւան բերին և պաշտօնական զիմումներու դուռ բացին (ՑԷ՛ս «Meistermann», և «Terre Sainte», 1925, էջ 33) : Այդ կարգի հողերէն կը կարծիին Հայոց Եղունակողման վանքի սեփականութիւնները և այդ պատճառաւ նեղութեանց կ'ենթարկուելին տեղւոյն վանականները : Ա. Ալբորիս զիւանական թրդթոց մէջ կայ Եղիպատոսի Սուլթան Մէլէք Սալիհի (1240—1250) մէկ հրովարտակը, որով կը թոյլատրուի հայ վանականաց, համաձայն արքունական հին հրամանագրերու, տիրանալ նոյն վանքին և տեղի շտալ սանձգութեանց, և կ'արգելու զրացիւներուն անիրաւ ընթացքը : (ՑԷ՛ս Ժմենիրին . Պամ. Երամի, Հար. Ա. էջ 184) : Բայց կ'երեի թէ շատ քիչ ժամանակի համար, օգուտ մը ունեցաւ այս բարձրագոյն հը-

րամանը, վասն զի, ինչպէս տեսանք ուխտաւոր ուղարկութեան մանրամասն ծանօթագրութենէն, զրացիները շարունակաւ են իրենց ապօրէն պահանջները, վանք ու եկեղեցին քանդելու, անբնակելի զարձը ներու իրենց բոլոր յարձակութեները : Համարանութիւնը ամէն գնով կը տոկար սակայն, և կը շարունակէր իր աշխատանքը. այնպէս կը տեսնուի որ տրուած նեղութիւններուն հակառակ, անխափան կը կատարուէին ժամանացութիւնք, զրչագրական և գրական զրագումներ, ինչպէս ցոյց կուտան ցիշատակարանք. մեր այս տեսութեան ի վկայութիւն, ոս կը գննենք նոյն հատակուոր յիշատակարանաց օրինակները : Այսպէս, Յովիաննեն արձակաց մը 1386 թուին, ձեռագիր մը կը նուիրէ պետակազման» վանքին «... իշխացի զիերշին զատացաղ սորայ զովածի արձակաց արձակաց, որ զիերշի զնեցի և Տրիկոնք որ ի Սու. և դարձակ տուի ի շնոնակովն ի յիշատակ իմձ և ճնուաց ինոց ի բուին Պէլ» (Ձեռ. Թ. 89) : Դարձեալ նոյն ձեռագրին մէջ, ուրիշ զրիչ մը, Աւելիանու, 1390ին, կը գրէ. «Տրեցաւ սակա զիրս ի հոգակաւոր անապատ շնոնակովնեան, որ յանուն Սր. Յովհաննէս Կարապետին, Պէլ, Յուղի Փ. ձեռամբ Աւելիանուի . . . Սր. Երուսաղմբ Տրիկոնք Մըրցցուն» : Այս Ստեփանոս Սերաստացին է որ 1390ին, նոյն վանքին մէջ, կ'ընգործինակէ «Մաշտոց» մը : Տրեցաւ սակա զիրս ի հոգակաւոր անապատ շնոնակովնեան որ յանուն Ս. Յովիաննեն Կարապետին ի բուին Պէլ թ ձեռամբ Աւելիանուի, յախիկոպոսուրիսմ Ս. Երուսաղմի տեր Տրիկոնք Մըրցցույ», (Թ. 661) : Դարձեալ նոյն զրէն, 1392ին, «... Աղորինա Քս. և միասրան եղրաց շնոնակովնեան կրամաւորաց և զրծաւորաց առ հասարակ. ի բիլ. Պէտք, կազմեցաւ ձեռամբ անարտան Աւելիանուի, (Թ. 271), «Սագմոսորան-Ժամագրքի» մը, 1392 թուականաւ նոյն զրչին մէկ իշխատակարանէն. «... առ և իմձ ի արք խցեցոյս և մեղօք խաւարելոյս թշրիմարտ աշխատովի սորա և կազմովի Աւելիանուի և միարան եղրաց շնոնակովնեան մեջաց բոլորին խնդրել . . . ի բիլ. Պէտք կազմեցաւ Սաղմոսարան» : (Թ. 271) : Նոյն վանքին մէջ Տաքրին կրօնաւոր մը կը կազմէ Սարգիս Շնորհաւոր «Մեկ. Կաթողիկէայ թղթոց» կերպը (Թ. 299) ու կը գրէ հետեւալ ան-

զիմացի (Հաննէ, Տ. 1733), կը զրէ թէ իր յամանակ, նոյն վանքին պատերը միայն գոյութիւն ունեին. իր տողերն են « . . . կը առ փառաւոր վանք, և ունէր եկեղեցի զմբեթաշէն յոյժ գեղեցիկ ի ձեռս ազգիս Հայոց լեալ. որ և միարանք խոկ բնակէին ի սմա. բայց ի չարութենէ . . . ի վաղ ժամանակաց երկու հարիւր ամառ յառաջ փախեան ի վանացն, և . . . աւերեալ զգանքն ի սպառ քակեցին, որոյ և ունունն միայն այժմ երեւին: Բայց զոյ մերձ եկեղեցւոյն զարգաց մի մեծ իրը պանդոկ, որ ասեն թէ՝ զինետուն վանիցն . . . » (Պատմ. Երաւաղէմի, Էջ 296): Հայ միարանութեան ըստիգոզական լքումէն յետոյ է որ լատինք՝ 1621ին, անյաջող փորձերով, և ապա, 1725ին, վերջնապէս՝ կը տիրանան նոյն տեղերուն՝ իսպառ ջնջելով հայկական յիշատակարանները որ կը դանուէին վան-

քին աւերակաց մէջ (Ժմեկզրին. Պատմ. Երուսաղէմի, Հար. Ա. Էջ 304—5):

Սահմանոս Մերսաստացի գրիչը, իր երկու յիշատակարանաց մէջ, ինչպէս վերև տեսանք, Այնքեարիմի վանքը կը կոչէ Հույսիաւոր Անապու և իրաւունք ունէր. վասն զի, համաձայն օտար ուղեգրաց նրկարագրութեան, զոր վերե տեսանք, արդարե նոյն վանքը հոչակաւոր էր իր ճարտարապետական կառուցուածքով և ներքին զեղեցիկ որմանկարչութեամբ. անհիանալի և հոյակապ յիշատակարան մըն էր, որ կը զիայէր Մամիկոնեանց Նախարարութեան եկեղեցաշէն գործոց, որոց պատրագուած էր զիւցազնական ոգին, որ հովանաւորը եղած էր, ինչպէս Մշոյ Ս. Կարապէտին, նոյնպէս Այնքեարիմի Ս. Յովհաննու Մկրտչի փառաշուք տաճարին:

ՄԿՐՏԻՉ ԵՊՈ. ԱՂԱԽՆԱԽԻՆԻ

Ս Ֆ Ծ Ն Ձ Ա Ը

Հորիզոնին վրայ կապոյն՝ հուրեմն բրերուոն, միայնակ,
Երկընցեր է նինաւուց ըափինօր, էզ, անազին:

Քիւր տարիներ են անցեր. նակատագրին իր հորու՝

Իր սեղմանկիւն ըլրբներով կ'պահէ անհուն առեղծուածն.՝

Իր ծընած օրը արդէն ապրող բոլոր բաներէն՝
Կը մընայ ինքը միայն: Անցեալին մէջ նեռաւոր,
Դողալ կուտայ իր տարին՝ Երկրայամիս խորհողին.
Ու պատմութեան ըստուն ի'ր խոկ կ'սկսի ըստուերէն:

Բազմանով գարերու նոծ դէզին վրայ ծընցադիր,
Արեւին դէմ անխըլիր ցըցելով կուրծք բաշալանց,
Առանց բնաւ վար տոնելու արտեւանունը գոռող,

Կ'խորհի, կարծես կ'ըսպասէ, պայծառութեամբ մ'նոզիի,
Հրամանի՝ վեր կանգնելու իր բարերուն վրայ խորէ,
Ու, յամրախալ, նորէն իր յաւերժութեան դառնալու:

Թրզմ. թ. Ե. Գ., Գանիրէ.

ALBERT SAMAIN



ԳՐԱԿԱՆՀ Ա Ս Ա Շ Թ ՒՍՈԿՐԱՏԻ ՄԱՆՅ

(Ծառ. Սիսի, թիւ 2 էջ 45)

- Բայց բա՞ւ է միայն մեանիլ ծնելու համար վերըստին,
- 220 Ա'չ, պէտք է որ մեր նոզին ազատի սա զգայունիլին,
Եւ նիզով մ'յաղբահարէ իր մահացու կիրենքը.
- Թող մեր կեանիլը վերջապէս երկարաւու մահ մ'ըլլայ:
Կեանիլ պատերազմ, ու յաղբուրին է մահը.
- Եւ երկիրը մեզ համար սեղան մըն է բաւուրեան,
- 225 Այս մարդը մերկացած գէն ու զարդէն զգայուրեանց,
Սղոս ձորձն հարկ է որ կրա'կը նետէ՝ սեմին մօս,
Հաւսարար բազին մը վրայ շըմատցած տակաւին
Իր կեանին ա'յնքան անթիծ զօնի՝ անթիծ Ասոււծոնին:
- Մէ՛կ զնացով պիտի երբան զերեզմանին դէպ երկինք,
- 230 Խառնուելու դիւցազանց ու դից՝ հն'ն ուր մահ չիկայ,
Ս.նոնց՝ օրոնի իրենց կարն կեանին մէջ զգայազուսպ,
Նուանեցին նիւրն նրապատակ ընելով զայն ոգիին.
Քայեցին ծէսերու՝ օրէնքներու լուծին տակ,
Ներին դասաւորի ձայնին միայն անսապով.
- 235 Խուժանէն մելուսացած՝ ուղիղ նամքէն բալեցին,
Լաւուրին բըխող դի՛ց աղօրեցին պատումով.
Ի սէր արդարութեան՝ հօմարտութեան չաշարուած՝
Երկինի զաւակներուն ազատուրիւնն ըստացան:
- Բայց անան որ սիրելով միոր նոզւյն հաւասար՝
- 240 Տրոփանին ու ոզին ոսայնեցին նոծուրեամբ,
Հոզին խառնակելով պիղծ պազերով մարմնին՝
Լերպայի մը նը ան նիրք նորձերու անձնատուր,
Ս.նանց՝ երէ երբեք չօգնէ ասուած մը իրենց՝
Զեն դադրի ապրելէ իրենց մանէն խոլ յեսոյ,
- 245 Եւ անձամբ անձին կլրած այդ յանցաւոր կապերնին
Ս.նկար այդ ուրուները չեն կրնար պրծիլ բնաւ.
Նրան Արաբնին կախուած իր պիղծ տորզերէն՝

242. Լեդա, Տինդարի կինը, ուռն նէ, ըստ առասպեկտց, խառնակեցաւ Արամագդ, կրամագի մը կերպարանին առնելով։ 247. Արանի, իզմանի աղջիկը, որ ասղնեզուրեան առուեսին մէջ Մինեւա դիցունինին նոխոսնձը շառեմակ՝ մամուկի փոխուելու պատճը կըց։

- Հոգինին՝ իրենց մարմնին նես խառն ի խուռըն մածուած՝
Զուր բակտել կը նզնի իր այն կապերն աղարտիչ,
250 Առօնց սէ՛րը դեռ կ'ապրի իր զգայութեանց մէջ համակ .
Մըսաքանց բազուկներավ զինի կը գրկեն դեռ անօնք .
Քիւր անգամ յիշեցնելով հիմենական զար հանդոցն .
Եւ, իրեւ նամինեւրու վրայ ծանրացած օր մ'անւարձ՝
Անօնց այդ բեռն անարգ՝ արզելք մ'է դից մօսելու :
255 Հեծեծող այդ ուրուներն՝ յածելով մէջ խաւարին՝
Գիշերուան բռչունին նես կը ջային ողբածան,
Կորողի՝ սափորի՝ շրմի ուրչ բար տանելով
Ժամանակու պատաներն իրենց սաղսուկ այդ մարմնին .
Կ'ամրջնան որ դեռ կ'ապրին, եւ խոյս տալով խսկն .
260 Ու պահուն անմեղութիւնը կը փակէ իր կոպերն,
Իրենց մուալ անձաւներէն դուրս կը սրանան անըլուկ .
Իրեւ ուրազործներ կը տրաման գիշերին,
Կը կեղծեն ալիբներու վրայ զարբուժը այզուն,
Ազօս ողերեւոց մը սրբուելով սարերուն .
265 Պատելով մեր ոզինն երազնեւով անուելի՝
Խոսկ նիշեր կը բառնան անսաւնեւու խուերէն,
Կամ, Տրտում՝ զերեզմանի մը բարին եղը նասած,
Արխենոս ձեռքերով ծածկած զուխնին վայրանակ՝
Նախաճանովն իրենց զօնին՝ իրենց ոնիրը կ'առքան :
270 Բայց երեխ ես չեն դաւանար բարինեւու նոզիներն »:
Ո՞ն լրոեց, ու կերի՛ս միայն լուրինը խզեց,
« Յա՛ւ լիցի որ երեխ թշնամանեւ ես Յայր .
Այն վե՛ն աստուածութիւնը որ նման է Միրոյ՝
Ացերով հողածածուկ կը տանի զմեզ բուն լոյսին .
275 Բայց բանի՛ որ կը պահաս այս ափամերէն ինչպէս ան,
Եւ, աւա՛ղ, վերցին խօսերդ անա կ'ուղիս դուն մեզի,
Ո՛չ բէ վիշ պատճառելու, այլ սուվելու համար լոկ՝
Ներէ որ պատախանէմ եւ հարցումներ ընեմ մեր »:
Սոկրատ բաղցութեամբ խոհաննեցոց իր դէմքը .
280 Ու Կերիս այս բառերով հարցուփորձեց իմաստունն .
« Քսի՛ր, շրմէն անդին նոզին պէտք է որ ապրի .
Բայց նոզին երէ ըստ մեզ ջանի մը լոյսն է միայն .
Երբ այդ բոցն՝ բազուկ զգայութեանց հիւրանիւթին
Եւ այդ ջանը մարի . Ի՞նչ կ'ըլլայ լոյսը անոր .
285 Աւ՝ մի որ նըշոյ ու ջան միանգամայն կ'եղծանին .
Ու ամէն ինչ մէկէն կը դառնայ նո՞յն գիշերուան .
Կամ՝ երէ զգայութեանց համար նոյն բանն է նոզին՝
Ինչ որ է բնարին համար մեր դաշնակած ձայնն իրմու .
Ժամանակին երբ կամ ուղեր վլտեցրնեն վայտն անոր .
290 Կամ անոր լար խզուի մեր մասներուն տակ յանկարձ .

- Կամ ջարդուած այդ թեկեն օրհասական բընարին
Մատղաւ պազունի մ'իր ոսիեռով կօխոտէ,
Ե՞նչ կ'ըլլայ նընչիւնը ասուածային նուազնեւուն,
Կը մեռնի՞ բընարին նես, ու նոզին ալ՝ մարմնին նես»:
295 Խմասունիք, զընելուն համար խորքն ա՛յ խորհուրդին,
Ի լուր այդ նարցիսն գետահայեաց՝ մըտախոնի՝
Պատասխան կը փնտուիին, ու զայն չէին խոկ գտնեւ.
Երարու խոսելով՝ կը մըմուային մեղմածայն.
«Երբ բընարն ալ եւս չիկայ, ո՞ւր է անոր դաշն ուրեմն . . . »:
300 Ու Սոլրա՞ս ալ կարծես իր ոզիին կ'ըսպասէր:
- Ծընօսն յեցուած իր ձեռներէն մէկոն վրայ,
Միւսովը Փեղոնի կը սօսափէր լուրջ նակասն,
Ու փղոսկրեայ անոր վիզը ոսկելով յածոցիկ՝
կը զզուէր՝ նարեւանցի՝ անոր մագերը խարտեսաւ.
305 Եւ յեսոյ՝ չոլելով մի՞ն անոր երկայն վարսերէն,
Որ նկուն օդակներով կը կախուէին պէսի վրայ,
Անոնց ծոսքը ծածան կը ծփացնէր ծունիին վրայ,
Կամ դեղան կ'ոլորէր նիւսն ըգբօսուցիկ մատներով,
Խաղալով մը կը խոսէր, ատուածային իրեւ ծեր մ'
310 Որ կ'խառնէ իմասուրիւնը խննոյի բաժակին:
« Սիրելիք, նոզին չէ՝ անրսոյգ լոյն այն՝ որով
Զգայուրեանց ջանն ըզմեզ կ'լուսաւորէ երկրի վրայ,
Ալ անմեռ այն ա'ցն և, որ կը տեսնէ տիեղծ օրուան
Ծինն՝ անումն ու նըւազումն ու վերածնիլը կարզաւ,
315 Եւ առանց ընկնըւելու՝ իր իրմէն դուրս կ'ըզզայ ան՝
Թէ ինչպէս կը տժունի՛, կը մարի ջանը կեանիքն,
Մարդկային աշբին նըման՝ որ խաւարին մէջ ինքնին
Կը պահէ իր նայուածէն՝ երբ ա՛լ նըւոյն է կորած:
Զգայուրեանց համար հոզին չէ այն՝ ինչ որ է բնարին
320 Եր աւաշը դաշնաւոր՝ զոր ձեռքն անկէ կը հանէ,
Վեհագոյն մասն է ան՝ զայն բրուացնող միայն.
Ականչն որ ուս կը լին, անոր նեծման կամ երգին,
Լշշամիս ունկնդիրն, աներեւոյր այն ոզին
Որ կ'ընտրէ, կը յարդարէ դաշն անոր.
325 Ու անդասն հնիսներէն իւրաքանչիւր զգայուրեան՝
Դից հանոյ զմայլեցուցիչ կը յօրինէ նըւազնեւ:
Եզուր բնա՛րը կը մեռնի, զո՞ւր կը ցնդի հնչիւնն ալ.
Համբ այդ բեկորնեւուն դեռ ունկնդիր է ականչն:
Ուլ կերխս, զո՞ն ես. — Սյո՛, կը հաւատամ հրաժեստիդ,
330 Անմա՞ն է Սոլրա՞ս: — Լա՞ւ, զից մասին խոսին այժմ:
(Ճարումնակից)

Ե. Ե. Դ.

292. Պազունիներ (Bacchantes) Բաշով քամունիներն են. ոս մեր նոխնեաց **Առողուածապարտկ** անօւնը կը տրամէ անոնց:

ԼՈՅՍԻ ԿԱՐԻ ՆԵՐԻ

(Պատմութեամբ)

— Աւաշ:

Խուրէն յօրանչեց մհծածայն, ձկտելով
բազուկները:

Յետոյ՝ նստաւ դրան առջևի աստի-
ճաններուն վրայ ու սկսաւ որոճալ միտ-
քին մէջ իր սրտնեղութիւնը, զգուանքն
ու վհատութիւնը:

Բէկեւ առաւօտեան պահն էր, բայց
մահաշունչ տօթ մը կը տիրէր պատիկ զա-
ւիթին մէջ, ուր ազտեղութեան ու թշուա-
ռութեան գարշահոտութիւն մը կը ծփար:
Վախտ թզենի մը միայն քիչ մը ստուեր
կը ձգէր, ուր իր հասունցած պատուղները
երբեմն երբեմն վար կ'իշնային ու կը ճըզ-
մուէին թոյլ ազմուկով մը: Ճանճերու ամ-
պիր կը բզզային ասդին անդին նետուած
խէշերանքներու վրայ. Նեխած սեխի շեր-
տիր, ձուկի գլուխներ, վարունկի կեղեւ-
ներ . . . : Կասկածելի սպիտակութեամբ
կտաներ և ծուիկ ծուիկ ու գունաթափ
ցնցոտիներ կը չորնային պարանի մը վը-
րայ փառաւած: Նիհար շուն մը կը մրափէր
ջրորի մը քով:

Բնակարանի ներսէն Խուրէն կը լսէր
հօրը՝ բրուտ Յովնաթանի գուրգին միօրի-
նակ ձոինչը: Յետոյ լաց մօրը՝ Մառայի
թթու ձայնը.

— Հանգիւոտ, Արիքայէլ: Հոս եկէ՛ք,
Գա՞զ և նարաւ: Խելօք կեցէ՛ք, շան որ-
դինէ՛ք, իժէ՛ք, ժանտ սերմի՛ք:

Ապտակները շառաչեցին ետեէ ետե,
փոքր եղբայրները սկսան պոռչատ ու Մա-
ռա կը շարունակէր ճանուկներու ոչիւները
քթուել:

Խուրէն ծիծաղելու զոյզն ախորժակ
խոկ չունեցաւ, երբ ինքիրեն հարցուց՝ թէ
ի՞նչպէս Արիքայէլ, Գազ ու նարաւ կրր-
նային միեւնոյն ժամանակ ըլլալ թէ
շուն, թէ իժ, թէ ժանտ սերմ: Բնդհակա-
ռակը զայրոյթի շարժումով մը ուսերը ցըն-
ցեց, որպէս թէ ճանր բեռ մը նետէր վրայէն:

Տղոց ճիշերուն մէջ եսթեր, անդրա-
նիկ քոյրը, բոլոր ուժով սկսաւ երգել.

— Հէյ, նէյ, ո՞վ եռւաղեմի բնակիցներ,

Օգնեցէ՛ ինձ զմեկու իմ Ռատեցւ,

Խնչու ու չեմ զմեն զայն ոչ մէկ տեղ:

— Ան, բաւեկա՛մ, մենք ժամանակ չունինք.

Մնաց ո՞ւ ինչպէս կրնամի հանմալ զայն:

— Կրնամ նահնալ զայն, ո՞վ եռւաղեմացիք,

ո՞չ մէկը գետեցիկ է անու չտփ:

Ան վարդ մըն է զաւեռու ծաղկանց մէջ,

Մարգարիտ մը կեղծ նաեւու մէջ:

Խուրէն՝ սրտնեղամ՝ զնաց նստաւ թը-
զենիին տակ, կարելի եղածին չափ հե-
ռու առունէն:

Աւ մտածեց.

— Այլ բաւական է, բաւական է, բա-
ւական է: Պիտի հեռանամ, այսո՛, հեռա-
նալ կ'ուզեմ այս աղաղակներէն, այս
թշուառութենէն, այս անարդ կեանքէն:
Աւրիշ տեղ պիտի երթամ լաւագոյն կեանք
մը վնասուելու . . . : Այս առաւօտ Մանա-
սէ, որ իմ բարեկամս էր, երես զարձուց
ինձմէ, որովհեան ես ազքատ եմ ու գէշ
հազուած . . . ապուշը: Արժանի էր որ հար-
ցուէր իրեն՝ թէ ի՞նչպէս իր հայրը, այդ
ծեր վաշխատուն, հարստացած է: Ես ալ
պիտի աշխատիմ զրամ վաստկելու ու երբ
հարստանամ իրմէ աւելի, պիտի ճզմիմ
զայն արհամարհանքիս տակ . . . Օ՞ն ու-
րիմն, Խուրէն, առ' որ որոշումդ, հեռացի՛ք
ընդ միշտ այս թշուառութեան բոյնէն . . .

— Ան վարդ մըն է զաւեռու ծաղկանց մէջ,
Մարգարիտ մը . . . :

— Անիծեալ ըլլաս, դո՛ւն ալ, քու
վա՛րդգ ալ, մարդարի՛տդ ալ, պուաց: Ա-
պա յանկարձական որոշումով մը բացաւ
բակին գուռը ու փողոց ելաւ:

— Աղջո՞յն, Խուրէն, խաղաղութիւնը
քեզ հետ, բախ քանի մը զրացիներ:

Բայց երիտասարդը բնաւ չպատաս-
խանեց: Կամաւ անզիտացաւ անոնց ան-
կեղծ սէրը, որովհետեւ այդ օր կեանքին
գէշ կողմերէն զատ ուրիշ բան տեսնել չէր
ուզեր:

Անցաւ նեղ և ծուռումուռ փողոցնե-
րէ, որ կը տանէին զէպի ներքին քաղա-
քը: Քալած ժամանակ տարտամօրէն կը
ծրագրէր հեռանալ երսւաղէմէն ու երթալ
բախտ փնտուելու շա՞տ հեռուն, մինչեւ Մա-
գարի երկիրը, կամ եզիփատու, կամ ա՛ւ ու-
շելի անզին:

Գրեթէ օրուան չորրորդ ժամն էր: Ա-
մէն վայրկեան եռուզեռը կ'աւելնար Յոպ-

պէի դրան մօտ : Մարզոց ընդհատ ընդհատ կոհակներ կը մտնէին ցած ու մթին կամրին տակ ու կը գիմէին գէպի շուշան՝ քաղաքի պարխապներն զուրս :

Առուբէն ընելիքին մասին լու մը խորհելու համար նստառ պարտէզի մը վրայ բացուող զրան մը մաշած աստիճաններուն վրայ : Թղինի մը այնտեղ ճիւղերը պատէն գուրս կ'երկարէ՛ր՝ գողղոջուն ստուեր մը ձգելով կապոյտ ծակոտիէն պաստառի մը նման :

Մէկ կողմը նանենիի մը բաժականման կարմիր ծաղիկները վար կը թափէին ու քովի միւս աստիճաններուն վրայ նստաղ պղտիկ աղջիկներ կը ժողվէին ու դերձանէ անցընելով փայլուն մանեսեներ կը շնէին :

Երիտասարդին առջևէն մարզիկ բազմութեամբ կ'անցնէին կը դառնային փութեամութիւնուն արդարութիւն:

... Տին . . . տին . . . տին .

Արծոթէ կամ պղինձէ բոժոժներ կը հնչէին անդադար էշերու կազմածներու գոյնզոյն բրդեզէն զարդերու մէջէն :

... Տին . . . արն . . . արն .

Ցստակ ձայներու խառնուրդ մըն էր, որ կ'իշխէր ամբոխի խառնաչփոթ աղմուկին վրայ :

... Տիրին . . . Տին .

Ահա, Երօսաղէմի մանտբախիկ էշերու այդ սիրուն երածշտութիւնը :

Բայց Առուբէնի գէշ տրամադրութիւնը չփարատեց անոնց անդադրում զուարթ զողանչը :

Գեռատի աղջիկներ՝ կայտառ ծիծաղներով անցան, զլուխնուն վրայ կրելով թոթու ու հարմուկ բեռցած սակառներ : Ամոնք ուրախ զուարթ կը հարցարանէին զիրար ու աղուոր անուններ՝ խառնուած բոժոժներու հնչիւններուն՝ զիրար կը խաչաձեկին օդին մէջ .

... Եսթեր . . . Անփովրա . . . Անքիլ

... Անենկա :

Առուբէն արգահատանքով ուսերը ցնցեց :

— Ծաղիկներ վաճառել : Մէկ է այն յիմարը, որ զրամատայած անպէտ բաներուն : Մանրաշարժ ուզուեր բարձրէն կը նույն այդ խայտարդէտ ամբոխին վրայ ու զանդաղ զանդաղ կը տանէին իրենց բեռերը :

Ամէն տեսակ ապրանքներ կ'անցնէին երիտասարդին առջևէն . . .

... Փայլուն ողորկ վարունկներ ու սիխներ . . . ախորժարեր շաքարեղիններ, չոր քաղցրաւենիք ու վարզի անուշ . . . մածանի ու մեղրի հոգէ անօթներ . . . շամփուրներու անցուած ճնճղուկներ, զոր որսացած էին փողոցի ստահակներ և զոյզը պղին զրամիր մը կը ծախտէին . . . պատառաներու փայլուն կոտրներ . . . կատարեալ ցուցաբրաւթիւն մը կեզծ զոհարեղիններու ապակիկ ապարանջաններ, սուս քարերով մանեակներ, ցանցակերպ զործած օդեր . . .

Ասոնք ամէնը վայրկեան մը կը ցոլային արևին տակ, ապայ յանկարձ՝ կը մարէին ստուերին մէջ, զրան հաստ կամարին ներքեւ . . . Եւ այս իրարանցումին, այս խանանչփոթ աղմուկին ու ժխորին մէջ անդադար կը զօգանջէին իշուկներու րուսունները . . .

Մէկէն Առուբէնի մօտ նստաղ պղամիկ աղջիկները մէկ կողմ նետեցին նուռսի ծաղկանց կարմիր մանեակները ու աստիճաններէն վար ցատկեցին, պռուալով .

— Նազարեթցին, ահաւասիկ Նազարէցին ու իր բարեկամները :

Եւ Առուբէն նշմարեց քանի մը մարդիկ, որ ծանր ծանր կը յառաջանային : Ամէնքը համեստ հազուսուններ կը կրէին . բայց երիտասարդը երկար չնայեցաւ անոնց . մէկ կը միայն իր ուշադրութիւնը զրաւեց :

Անիկա առջևէն կը քայէր ընկերներէն մէկուն հետ, որ նուազ տարիքոտ կ'երեւէր : Կը հերմակ պարեզօտին վրայէն թուխու ու զեղին զոյներով շերտաւոր պատմուճան մը առած էր : Ետին ձգուած իր մազերը երեան կը հանէին աննման զեղեցկութեամբ հակատ մը, որուն շուրջ կարծես լուսապսակ մը կը փողփողէր : Բայց ինչ որ մարդ չէր կրնար մոռնալ՝ իրը անգամ մը տեսնէր, անոր աչքերն էին, երկար ու սի աչքերը, քաղցր ու նշուլազեկ՝ թուխու աստղերու նման :

Առուբէն՝ յափշտակուած՝ ակնարկը սեւուեց ուղիղ անոր աչքերուն . . . Մարզը հեար չխօսեցաւ, բայց Առուբէն ոտքի եւաւ այնպիսի աշխոււծով որպէս թէ բած բւլար իրէն .

— Եկո՞ւր ու հետեւ ինձի . . .

Ու հետեւն վեհերու քայլերով հետեւցաւ անոր :

Քացած միջոցին չորս կողմը ցատկըր-

առղ աղջիկներէն մէկուն հարցուց .

— Իսկ' ինծի, ո՞վ է այդ մարդը :

— Անիկա Նազարէթցի Խարբի մըն է, պատասխանեց, որ Յիսուս կը կոչուի: Երէկ հկաւ երտասաղէմ ու շատեր դիմաւարեցին արժաւենիի ճիւղերով և «Ալվաննա» երգելով: Որքա՞ն գեղեցիկ էր, ես շատ հրճուեցայ:

— Նազարէթցի Յիսուս... արդարեւ այդ մարդուն վրայ շատ մը բաներ լսած հմ...: Իսկ ո՞վ է անոր քովէն քալողը :

— Անիկա Զերեթիայի որդի Յովհաննէն կը կոչուի...:

Խուրէն բազմութեան մէջէն սողոսկեց կարելի եղածին չափ մօտեցաւ որ լոէ Խարբիին աշակերտներուն խօսածները :

Անոնց հետ անցաւ Յովհաննէի զուսնէն ու հասաւ քաղաքէն գուրս բաց շուկան:

Աշակերտներէն մէկը, զոր Յուդայ կը կոչէին, սկսաւ գնումներ ընել, մինչ ընկերները ճամբանին շարունակելով կը խօսակցէին իրարու հետ:

Դարդապետը լուս էր, մտազրագ ու երազուն: Խուրէն՝ անհամբեր՝ կը սպասէր անոր արտասահմալիք ասածին խօսքին:

Փոքրիկ խումբը, յանկարծ, ետ հտ քաշուեցաւ զգուանքի արտայայտութիւնով մը: Քաղաքի պարիսպին զիմաց մարդ մը, ո՞չ, մարդկային խրեակ մը, կկզած էր: Կիսամիերկ ու զաղիր մուրացկան մըն էր ան, արձակուած ծեր զերի մը, հեռուներէն եկած, ու կը նմանէր այն բարբարուներուն, զոր Հոսոմայեցիք կը բըռնէին Գաղղիոյ մէջ: Ան ծածկուած էր ճանձիրով ու զաղիր ճճիներով: Շողիքը գուրս կը հսուէր անատամ բերանէն և բորք կը կրծէր իր բազուկները ու կ'այլանդակէր ձեռքերը: Այնպիսի զգուելի գարշահուութիւն մը կը բուրէր իրմէ, որ չունէր անգամ հեռու հեռու կը փախչէին:

— Ետ քաշուէ, վարդապետ, պոստացին աշակերտները, նայէ՛, պիղծ է այդ մարդը, մի՛ մօտենար:

Բայց Յիսուս, ընդհակառակը, մօտեցաւ, Յուդայի կողովէն հաց մը ի պտուղներ հանեց ու մարդուն քովիկը զրաւ: Յետոյ իր լուսաշող ակնարկը երկար պահ մը սեւեց սոսկումի և զգուանքի այդ առարկային վրայ ու ըստւ:

— Ճշմարտիւ այս մարդուն աչքերը կը

նմանին լոյսի կաթիլներու, երկինքը անդամ չունի ասանկ ջինչ կապոյա մը:

Երբ գաղքեցաւ խօսելէ, աշակերտները իրարու երես նայեցան: Ճի՞շդ էր, ծեր մուրացկանի ճպուոտ կոպերուն մէջ, որոնց չուրջ ճանձներու ողկոյդներ փակած էին, բիբերը կը նմանէին երկու կապոյա շափիղներու, աւելի պայծառ քան առաջաւածական ու կեղտի մէջ, իսկապէս կը նմանէին լոյսի կաթիլներու...:

Այդ նողկալի արարածին մէջ Վարդապետը գրուատիքի արժանի բան մը դտած էր, ջինչ ու գեղեցիկ բան մը, որուն ոչ մէկը ու շագրութիւն չէր գարձուցած:

Խուրէն Նազարէթցիի արս քանի մը բառերէն ա'յնքան ազդուեցաւ, որ առ չը հետեւեցաւ Անոր ու մեկուսանալով ամբոխէն, յուզուած, նստաւ ճիթենիի մը թիւթե չուքին տակի:

— Կը տեսնէս, Խուրէն, կ'ըսէր ինքնիրեն, վատթարագոյն բաներու մէջ բարիի ու զեղեցիկի մասնիկ մը կայ միշտ...: Խնդիրը զայն զանեն է, ինչպէս դտաւ Նազարէթցի Խարբին՝ այդ զավիր մուրացկանին մէջ:

Բայց իր զէշ արտամդրութիւնը նորէն տիրեց վրան ու զուեց բարձրածայն.

— Կ'ուզէի զիտնալ թէ այդ մարդը պիտի զանէքը զեղեցիկ բան մը մեր տունին մէջ ու բարի բան մը՝ իմ կեսնակիս մէջ:

Չիթենիէն ոստ մը փրցուց ու ձիթապատուզ մը խածու մտացրիւ, ապա զէմքը ծամածուելով զուրս թքաւ զան պտուզը:

Այն ատեն ուզեց ճամբան շարունակել ու հեռու վանել այն խորհրդածութիւնները, զոր երիտասարդ Խարբին ճնշուցած էր միտքին մէջ: Բայց միշտ ականջին կը հնչէր Անոր աղու ձայնին մըմունջը.

— «Ճշմարտիւ այս մարդուն աչքերը կը նմանին լոյսի կաթիլներու...»:

Առանց զրեթէ ինք իրեն հաշիւ տալու, տարօրինակ ուժէ մը մզուած, վերստին ճեռք տուած իր ճամբան...:

— Սակայն... կ'ըսէր նոյն ձայնը ներս ուղիւէն... սակայն եթէ ուզես, Խուրէն, պիտի զանես թերեւս «լոյսի կաթիլներ»

այն տունին մէջ, ուրիշ փախուստ կուտաս :
—Անկարելի է կ'ընդդիմախօսէր չար
սատանան :

—Փորձէ՛ կը պնդէր համոզկեր ձայնը :
Ռուրէն մէկէն որոշումը տուաւ .

—Աղէկ, կ'երթամ ու կը փորձեմ ունէ
լաւ բան մը գտնել հօրս տունին մէջ :
Բայց եթէ երեք կամ չորս օրուան մէջ չը
գտնեմ «ըստի կաթիլ» մը, նորէն կը հե-
ռանամ ո՞նկէ :

• • • • •
Ռուրէն հրեց բակին զուոը ու առաջ-
ուան պէս գտաւ զայն հրատապ ու նողկալի :

Բայց աչքերը բարձրացնելով՝ պատե-
րու ճեղքուածներուն մէջ նշմարեց փշոտ
կապարենիի ճերմակ ծաղիկներ ու պատին
վերև՝ քանի մը թարմ զայլաբերաններ,
ու ասիկա աղէկ նշան համարեց :

Եսթեր ջրհորին քով էր ու փայտէ զոյ-
լով ջուր կը հանէր, բայց զուտիր անգամ
չդարձուց ընդունելու համար եղայրը :

Ռուրէն մտածեց .

—Եսթեր գեղեցիկ չէ իր վոխտ բա-
զուկներով ու երկար քիթով. այս, ան
սիրուն չէ բնաւ . . . բայց նեղութիւն կը
կրէ ջուր հանելու ամէնուս համար : Առ
փայտէ զոյլին մէջ պապղացող այս զով ու
շինջ ջուրը միթէ լոյսի փոքրիկ կաթիլ մը չէ :

—Ահ, եկար ահաւասի՛կ, գոչեց Սառա
զայն տեսնելուն պէս, ո՞ւր գացած էիր
սլքտալու, ծո՛յլ աղայ. չկրցա՞ր մնալ այս-
տեղ հօրդ օգնելու : Ճաշելու համար չըս-
պասեցինք քեզի : Աւելցածով պէտք է զո-
հանաս . . . Սիրածդ մեղրով կարկանդակը
պատրաստած էիր . . . եղբայրներ գրեթէ
քեզի բան չձգեցին . . .

Ռուրէն՝ առանց բան մը բսելու՝ լսեց
այս խօսքերու հեղեղը : Ներսիզիէն ըն-
դունեց թէ բաւական իրաւացի էին մօրը
յանդիմանութիւնները, ու մանաւանդ ու-
շադրութիւն դարձուց սա բաւերուն . «Սի-
րածդ մեղրով կարկանդակը պատրաստած
էիր . . .» : Այս կարճ խօսքը շատ բան կը
հասկցնէր, այն թէ Սառա զաւկին վրայ
խորհած էր ու փափազած էր հաճոյք պատ-
ճառել անոր :

Եւ այս, մօրը թթու դիտողութիւննե-
րուն մէջ, ուրիշ լոյսի կաթիլ մը եղաւ . . .

Երիտասարդը թէ կուտէր և թէ մի-
անոյն ժամանակ կը դիտէր հայրը, որ

կ'աշխատէր չարունակ, մերթ ընդ մերթ
կարծր կաւի կտոր մը նետելով տղոց, երբ
գուրզին մօտենային :

Աւարտած անօթները, գորշագոյն հողէ
թրծուն կոշտ ու տծե կարասներ ու ըս-
կաւառակներ, շարուած էին ետքը դարա-
կի մը վրայ : Ռուրէն ինքնիրեն ըստաւ .

—Հայրս ախուր է միշտ այսպէս : Ա-
նիկա մեկ կերպակրելու համար կ'աշխատի
առաւօտէն մինչեւ երեկոյ ու ես չեմ ող-
նած իրեն ինչպէս պէտք էր . . . Այս ա-
նօթները շատ հասարակ բաներ են ու քա-
նի մը պղինձով հազիւ կրնան վաճառուէլ :
Եթէ փորձէի գեղեցիկները չինել . աւելի
շահաւէտ պիտի ըլլային :

Ա ժամանակակից վրայ
տեսնել կ'երեակայցէր վառ գոյներով նը-
կարագարդ երկականթ անօթներ և ուսու-
ցիկ փորերով զանազան ամաններ :

—Ինչո՞ւ այդպէս կը ծիծաղիս, ան-
չնո՞ք, մը մոաց Յովիսաթան : Անշուշտ իմ
վրաս կը խնդաս . ես որ այսպէս կը հատ-
նիմ աշխատելով, մինչ զուն հեռուն կեցած
զիս կը դիտես :

Ռուրէն յօնքերը պաստեց :

—Ինչ անիրաւութիւնն մտածեց, ու
խիստ պատասխան մը պիտի տար :

Բայց ո՛չ . . . լուց : Խորհեցաւ թէ հայ-
րը չէր կրնար գուշակել իր բարի գիտա-
ւորութիւնը : Ոտքի ելաւ, գնաց զտաւ իր
գուրզը, մաքրեց փոշիներէն ու ըստաւ .

—Վաղութնէ պիտի սկսիմ աշխատիւ,
հայր :

—Իրօք՝ որոշում տուի՞ք . . . Աղէկ՝ կ գի-
տեմ որ զուն անցածով տղայ մը չես . եթէ
ուզեն՝ կրնաս մարտար բրուտ մը ըլլաւ :

Ռուրէն մասունքի պէս հաւաքեց այս
նոր լոյսի կաթիլը : Ապա զուրու ելաւ նորը
հոգ ու զոյներու պաշար հայթայթելու :

—Բարեկ, Ռուրէն, ըսին զրացիները
նորէն :

—Բարեկ, պատասխանեց անսովոր աշ-
խուժով, ու մտածեց .

—Ասոնք պատաւական մարզիկ են ու
կը սիրեն զիս . . . Ինչպէս չէի նկատած :

Ցածորդ օրերը Ռուրէնի գուրզը ա-
ռաւօտէն մինչեւ երեկոյ բնաւ դադար չա-
ռաւ, և փուր իր հավաքա երախէն ներս

ընդունեց նուրբ հողէ պատրաստուած շատ մը թրծուն անօթնէր:

Երբորդ օրուան երեկոյին երիտասարդը յազմականորէն գարակին վրայ շարկց աւարտած գործերը, շարք մը երկականիթ անօթնէր, որոնց վրայ նկարած էր կարմրագոյն սիրուն գարզեր ու մթագոյն գեմքեր, զոր տեսած էր հոռմէական խցեղնէներու վրայ: Թէ զործը տակաւին շատ հեռու էր կատարելութենէ, այնու հանգեր մուրէն խիստ զոհ էր:

— Ինձի կը թուի թէ առաջին անգամ ուսան համար գէշ չեն, ըստ սրբելով ճակատին քրտինքը:

— Հրաշալի՛, ըստ Սառա պարձանքով:

— Ո՞հ, մուրէն, քեզ այսքան յաջողակ չէի կարծեր: Պոնտացի Պիդատոս անգամ հպարտ պիտի ըլլար ունենալով այս անօթնէրը, ըստ եսթեր միամտութեամբ ու հիացումէն կը փայէր իր գեղեցկութենէ զուրկ գէմքը:

Փոքրիկ եղայրյաները իրենց սքանչացումը արտայայտեցին ոուր ճիշեր արձակելով ու կախուած մուրէնի պարեկուէն՝ կ'աղադակէին.

— Եղրա՛յր, մենք ալ օգնենք քեզի այս ազգուոր բաները չուկային մէջ ծախելու: կ'ուզե՞ս:

Իսկ Յովիսաթան այսքան միտյն ըստ:

— Զաւա՛կո, եթէ ամէն օր արսովէս աշխատիս, պիտի հպարտանամ քեզմավ:

Երիտասարդը ըմբուժնեց ուրախութեան այդ պահը:

— Իրաւ որ, ըստ, բոլոր իմ անօթնէրս պիտի չըստէին պարունակելու այսքան յոյսի կաթիլնէր . . . :

Ստիպուած ենք խսուտովանիլ թէ Սառա նորէն շարունակց իր պոռչառուքները պիտիկներուն վրայ նմանցնելով զանոնք ամէն տեսակ վեսասակար կենդանիներու և թիւնաւոր տունկերու, թէ անդրանիկ քոյրը վերսկսաւ երգել իր անախորժ ձայնով, և թէ զաւիթի կեղտոտ պատերուն մէջ գարշահոտութիւնը կը ծաւալէր ու կ'ապականէր երեկոյեան օդը . . . :

Բայց մուրէնի սիրար այնքան լեցուած էր ուրախութիւնով որ կը հանդուրժէր այս ամէնուն:

Ասիկա նստած փոշոտ թզենիին տակ

կը հանգչէր ու կը խորհրդածէր՝ զիտելով պատին վրայ բուսած զայլարերանները, ուրոնց ծիրանեզոյն թերթերը բաժնուելով կը թուէին դէպի տժգունող երկինքը . . . :

... Ան կը խորհրդէր . . . իր խորհուրդները քաղցր էին ու հիմայ զիտէր թէ ա՛ւ պիտի չմեկնէր տունէն . . . :

Գիշերը վրայ հասաւ . ձայնները լսեցին փողոցին և տունին մէջ . . . : Ուրէն երաշեց տակաւին երկար ատեն: Ապա տուն մտաւ մըմնիլով.

— Օրհնեալ ըլլայ այդ նազարէթցի Յիսուսը: Մէկ զայրկեանի մէջ այլափոխեց կհանքս, որովհետեւ սորվեցուց լոյսի կաթիւներ զանել հոն, ուր ևս թշուառութիւն, տգեղութիւն, և միօրինակութիւն միայն կը տևանէի . . . :

• • • • •
Երբորդ օրը Յիսուս, զոր երիտասարդը կ'օրհնէր այսպէս, խաչուած էր Պողոսի վրայ . . . :

Աղմկայոյզ քաղաքին մէջ, խուժանի աղադակներուն ու նախատինքներուն մէջէն, մուրէն ետափ ճանապարէն մինչեւ Զարչարանաց վայրը հետեւեցաւ հեղ ու խոնարհ մարրիին, որոն նուիրած էր իւր սիրուը Անոր առաջին ու վերջին միակ հանգիպումէն իվել . . . :

Քիչ ետք զտաւ աշակերտները՝ իմանլու համար թէ ինչո՞ւ իրենց Վարդապետը զամուած էր ետին վրայ . . . :

Անոնցմէ սորվեցաւ՝ թէ Յիսուս կեանքը նուիրած էր մարդոց սիրոյն, իրեն՝ մուրէնի սիրոյն:

Սյն օրէն երիտասարդը բարեկամացաւ աշակերտներուն, որոնք սորվեցուցին իրեն այն ամէնը, զոր ուսած էին Վարդապետէն:

Ու Էր Պենտէկոստէէն ետք Յիսուսունի Եկեղեցին հիմնուեցաւ, մուրէն բրուաը առաջին քրիստոնեանիրէն մէկը եղաւ:

Հարացոց

Ա. Ե. Ն.



ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

Պատուիսան մը Երևանին և Անդենիկին

Տար. «Հայոց» ։ Ակտոր. 1927, 8^o էջ 32, Գին 20 Անկր։

Գր. Ա. Գ. Քարտաշիանի գրած այդ նոր ժեռարակը Ս. Պատրիարք Հօր հերկայացներով, խնդրեցին որ բարեհանի իր կարծիքը յայցնել առաջ մասին։ Ն. Անեն. Մրապնուրիսներ սիրայօտար զնացում տուած մեր խնդրամիմ հետեւալ հետարքական դիտողութիւններով։

ԽՄԲԱԴՐՈՒԹԻՒՆ

Գ. Քարտաշեանի վերջերս հարասարակած «Աւոգդագրական Հարցը» անուն գրքոյից աչքի անցըց ներկա բարական հմտութեամբ և խզմուռթեամբ գրուած գտայ զայն Աւոգդամութեամբ նիւթին կարեռութիւնը և ուսումնասիրողին չըջանայեաց տեսութիւնները գրաւական մըն են գործին զնահամաման համար։

Գ. Քարտաշեան ։ Հայուսանին Յանձնաժողովին առաջարկենք ինք ամ մը քննելով՝ անոնցմէ մէկ քանին ընդունելի կը նկատ, իսկ միւսութիւնը կը հերքէ՝ հնդունդունելիք իր հաւատութիւնն ու առարկաթիւնները մէշտերելով աւելի կամ նուազ բանաւոր քրքրութեամբով։ Կոր ուղղագրութեան գէմ վենեսուիկան Հայրեաւ յայտնած կարծիքներն աւ հակասական կը գտնէ և հնամալ, և վերջապէս արեւմտահայոց միջամայն գիրերու։ (ը. գ. զ. հայլն) սիամէ արտասանութեան մէկ կը մատնանէ իրական վտանգ մը, եթէ չդարձմանուի ան Միւս կողմանն սակայն ինքն ալ համարձակած է նոր գրչութեան ձեւերէն սննիքներուն հանդիպած ըլլային անոնք։

Նպաստակ չունենալով վերյուժելու Գ. Քարտաշեանի յուղած ուղղագրական բայոր հարցերը, լիզուական, սառագրանական, մանկավարժական հայլն տեսակիտներէ, որոնք շատ հեռու կը տանիքն տնկեզ, պիտի բաւականանենք միայն քանի մը գիտութիւններով։ Բայց՝ Հարկ կը համարինք անցուակի յիշեցնել մեր աստակերներուն որ այս խնդրով զբազուած աստիճ ամէն բանէ առաջ միտ զնեն չփոխելու հին ու նոր նոյերէնի սեփանկան կարուածներ, որոյէսզի մէկն գէղի միւսը սոնձութիւններ տեղի չունենան։ Պարզ խօսելով, մէզի համար Քրաքարը է ինչ ու է, և ըստ այնմ պէտք է որ պահէ իր աւանդական ուղղագրութիւնը, իսկ գալով աշխարհարարին՝ ան ինչ ինչ բարեփոխութեներ կարող է ունենալ իր առանձինիկ կղքը ժառանգութեան վրայ բռնաւալու։

Անցնինք մեր գիտութիւններուն։

Գ. Քարտաշեան աշխարհարար բայերու և գերայիններու կրաւարակերպուն կը գրէ առանց սիրնչափէս սկսած են ընկել ունանք—այսպէս, կը պահուի, կը գրուի, կը նետուին, չակնկալուիր, գրւելուէ, գրւիլ ցրած, փաստելիք, հայլն։

Այո՛, աշխարհարար գրողներուն իրաւունքը

կընայ ըլլալ գրչութեան այդ կերպը. որը սառական անպատճենութիւն մը յառաջ կը բերէ երբ բառին վերջատառը ըլլայ. վանդի, երկու շնորհ քաջի հարկ կ'ըլլայ գրել, զօր օրինակ. համարաւիլ, գրաւած, կը բարուէ, հայլն Զենք կարծեր որ սիրուն և նպաստակայարմար ըլլայ այդ անսովոր գրչութիւնը. Բայ մեզ, նախընտրիլ է, թէ երկրորդ և թէ առաջին պարագաներուն համար վի կիրարկումը, որ գործածական եղած է շատոնց աշխարհարարին բարեփոխեալ ուղագրութիւնն պահանջը զնողներուն գրը շնին սակայն Յանձնաժողովին շրու անդամներոն ալ համաձայն կ'երեխն այդ մասին, և լուս է որ չխանգարուի այդ համերաշխութիւնը. Այս պատութիւնը սակայն հու կը սահմանափակուի, և գրաքարին յատուկ գոյական կամ ածական բառերը, ինչպէս են ըմբռած (չէնք), նատած, Ասուած, նուէ, նուած, նուադ, հայլն, հարկ է որ մանափառի իրենց հին գրչութեամբ։

Գ. Քարտաշեան ու վերջաւորդ բառերուն եղակի հոյակերէն կը չնչէ նաև ո գիրը—Ռերիշներ ալ կ'ընեն նոյնը — Լեզուի տեղ գրելով՝ իզրի, ըստ այնմ և չլիզագէտ, փախանակ՝ չըկուագէտի, հայլն։ Դիտել կուտանքը որ ու վերջաւորդ բառերը ամէն տեղ չեն կրնար այդպէս սրդուի և գրուիլ, աշխարհարար բառերու կարգն անցած ըլլալով հանդերձ. զօր օրինակ, իմէ հալովներ Տիրացու, Հարանցու, Ժողովածու և նման բառերը, պիտի չիրնանք գրել ու կարգալ. Տիրացին, Հարանցէն, Ժողովածուով, հայլն։ Արգէն աշխարհարարը շատ հակամէտ չէ կորսնցներու բառափերի ձայնաւորը, ինչպէս յայտնի կ'երեխն Հոգիի. Այդին հոյափան ձեւերով կ'ըստէնք թէ Գ. Քարտաշեան ընդունած է միայն և ով լիզրի գրել, բայց, երբ կարգը կուգայ բառին յագնակին գործածելու, փախանակ բանը. «Եկզուներու», գրաքարէն փոխ կ'առնէ չլիզագէտ, իր սրգած գրչութեանը հպատակեցնելով զայն անխարարար։ — Բայց տեսէք, իմէ այդ շիզուն են անոր նրանքները սահմանածուած են իրենց յոդնակի հոյովներուն մէշ ամրոցի ներկայանալու և լիզուներով, հայլն—կ'արմէլ անոնց եղակի հոյովներուն մէշէն փրցնել մաս մը, մանաւանդ լեզունքն . . . Ասով հարկ կ'ըլլայ կանոն մը չի-

նել և աւանդել տղոց. «Իրենց եղակի հոլովանուն մէջ զիր կորանցնող բառերը ամրող կը գրուին իրենց յայնակի հոլովանուն մէջ»:

Պահ մըն ալ խօսինք Յ զիրի մասին; որուն ներկայաւթիւններ բառասկիզբն՝ բառամեջին՝ բառամեջին՝ երրանկ զայթակղութիւն մը դարձաւ Նոր ուղղագրութեան հարցին սոմիիւ.

Ա. — Ակզրնատառ Յ զիրը իր քիչ մը աւելի հազարացին հնչիւնով Հիփ մատնառուն պատճառուն խօսաւ վարութեացաւ Արեգեան բարբարիկ ուղղագրութեանն: Այլ մասին խօսք ընկել շարժիր իսկ նոյնին յապատճեմը ինչ ինչ աշխարհարար բառերու առջևին ինչպէս են եսե, առաջ, հայրն, արդէն իսկ կատարուած իրողութիւն մըն է: Պ. Քարտաշեանի համար սակայն՝ տառագարծուած երրայտկան յատուկ անուններու ումանց Յ-ոյ և ումանց առանց Յ-ի գրուիլը կանկածիր երեսոյի մը կ'ընծայէ և կարծել կուտայ ի իրենին բէ նախնիք հետական չեն եղած:

Երեանք ըսել որ այդ հակառամթիւննը առեկիցը է ըստ ինքնան, վասնդի Մեսրոպին կամ գառական տառագարծութեանն չատ առաջ Հայ քրիստոնեաններու գիտցած այդ բարյական յատուկ անունները և բանի մը յանք բառերը ո՞չ մէ տառագարծութեան, այլ ականչի որէնքով միայն մուտ գտած էին արդէն: Այս զոյշ մը ա երու՝ իրապէս և իրաւագէս: Առնենք Քանանու բառը գրելով զայն առանց Յի և հոդովելով Քանանամի, Քանանա-էն, հայլն: յնույ բարգենք և ածանցնելու, Քանանա-ապահու, Քանանա-աթաղը՝ Քանանա-ական և կարտանք: . . . : Այս զոյշ մը ա երու՝ իրը երկու ձայնաւորներու միէն չզրուած Յ-ին ձայնը կարելի՛ և հնչեցնեն՝ ուր՝ եթէ ձայնի մը պէտք ըլլար տեղ տալ՝ աւելի և զիրը պէտի ըլլար ան, ինչպէս տեսանք վերը յիշուած Բանադ, Անարոն, Նատակ յատուկ անուններուն մէջ: Գարենել «զոյշ» բառը գրելով առանց Յի ({ուրիման) զոյշի, լր ածանց ձեւեն ալ գրելնը՝ գուախան, գուացութիւն, գուաւըր, ինչպէս պիտի կարցայինք զոյսկան, զոյտցութիւն, զոյտըր, երբ Յի գոյութիւնը կ'ուրացուի միւս կողմէն: Բայ այս անօգուտ պիտի ըլլայ Պ. Քարտաշեանի թելագրանքը, թէ՝ երկու ձայնաւորներու միջին կայ՝ ու կը մնայ չի գրուած Յի ձայնը:

Դ. — Պ. Քարտաշեան Ը ի նման անխռուացիւի հնչիւն մը համարելով Յ զիրն ալ, կը հնաեցնէ՝ թէ ինչպէս առաջինը բարգամայներու մինչ իր ձայնը կուտայ բայց չի գրուիր, երկրորդն ալ նոյն գերը կը կատարէ ձայնաւորներու միջին, ուստի և պէտք չի որ գրուի: Այս համեմատութիւնը ձիշը չի. Նախ որ Ը ը կարենք տեղ մը կը գրաւէ տաղաշափական զրչութեան մէջ, լեցուն վասնի մը վերածելու համար բանի մը նոյն տառագ սղուած մասը, զոր օրինակ թնաւթիւն = Բնութիւն. Տզոյ = Տրդայ. Անապարձ = Անապարձ. Գրել = Գրել. հայլն. — թողարկութեանը կը գուշացի Յ ն վանկ չի չիներ, այլ միայն իր նախորդ ձայնաւորին երկարացմանը կը ծառայէ բառ առցանցութեան: Ներուի մեղ հու վահկագիծ մը բանաւ՝ ակնարկելու համար մեր գրողներուն, որոնց հայերէնագիտութիւնը կը լոյա հասկածի տակ գրուիլ, վասնդի, զոր օրինակ, հատիւննամայ, Հատիւնտիր, իուլիոնդում գրելու մեջ զիրեն հայելի մը համաձայն Յ զիրն ու ձայնը կ'աւել-ցընեն ատոնց մէջ, գրելով միշտ իսրայէլ, իսրայէլի, Միքայէլ, Միքայէլի, Աղոնալի, հայլն: Մեկ-

թիրես որ բառը ճիշդ կ'արտասանեսէի առանց Յի այլ Նարեկ կայ ըսելու որ այս զեղծ ուղղագրութիւնը քիչ ու շատ ինամութիւն ունի այն առաջարկին հնա որ օրինական Յ-ի յադաւումը կը պահանջէ ո՞ր ձայնաւոր զիրերուն միջին ալ զբա-նուի ան:

Գ. — Բառավերջի Յ զիրը կրնայ համբ նկատուիլ մեր այժմու արտասանութեամբ բայց կարծուածին շափ թարմատար զիրը մը չէ՝ ան հնի լեզուին մէջ: Յայտնի բացուութիւններ են ան-շուշու, հայ, խոյ, բայ, և այլն միավանդերը, որոնց Յ կ'արտասանութիւնը ինչպէս դիմունք է առաջն յապաւումը միւս կարգի իրադարձութիւնների մէջ է այսպէս գիտել յապաւումը, գէթ միւս հոլովակերուն մէջ (կազիկի): պէտք է պահն արած մատական տառի մը հնագամանքը կը պահն ի բարպէս ի իրաւագէս: Առնենք Քանանու բառը զրելով առանց Յի ({ուրիման) զոյշի, լր ածանց ձեւեն ալ գրելնը՝ գուախան, գուացութիւն, գուաւըր, ինչպէս պիտի կարցայինք զոյսկան, զոյտցութիւն, զոյտըր, երբ Յի գոյութիւնը կ'ուրացուի միւս կողմէն: Բայ այս անօգուտ պիտի ըլլայ Պ. Քարտաշեանի թելագրանքը, թէ՝ երկու ձայնաւորներու միջին կայ՝ ու կը մնայ չի գրուած Յի ձայնը:

նելու համար ուղղագրութեան ուժ տարրեր եւ բայց մը շնորհի վարանիր կանոնելու թէ մեր լեզուին յառակ բառերուն ուղղագրական ձեռն կ'առաջնորդուին նոխնիքը, և որովհետեւ կը գրեն եսկ, էսթիւն, միաբան, միտթիւն, տուաց Յ-ի կը տառապարձեն նաև և կը գրեն, թէաւըռն, Ֆ-Ա, հայրին Ասոնց կարդին կրնանք դնել նաև ի մարգարէն հողմական ձեռն հօտ թիրարձի: յառակ անունը, հայրին իսկ ինչ որ կը վերաբերի երկրորդ մեխն, ուր Յ-Ն անուանանա մուտ կը գործէ, զարձեալ լեզուին բնիկ գրչութեան պահանջն է ան, ինչպէս կը տեսնենք բոլոր ան, այս զայդ ճայնաւորներու միջն: Ըլլայ ինչ ինչ բառերու հողմական՝ Ըլլայ բայրու (այս լրագութեամբ) խօնարձման մէջ: Կը յիշեցնենք նաև մեր այն մասնիկը: Այս ամենով պիտի կը քանիք պնդել թէ մեր նախնիք Յ-ի գործածութեամբ չէին գեղձաներ յուղէտ յուկամ, ինչպէս կը կարծուի, և չենք կընար աշխարհաբարին տալ իրաւունք մը՝ եզնելու այդ հիմական գրչութեան տարազը, որ զերծ է մանաւունդ hiatus է (յօրանչ):

Քախսաւական յօդուածի մը համար բաւական կը համարինք այս դիտողւթիւնները, որոնք արդարե շատ բան մը չեն պահանջնեն Պ: Քարտաշեանի զրբոյին իրական արժէքն: և կը յանձնարենք անոր Ընթեցումը մը մեր բանապէտուն, վասնոյի խօնարժուն աշխատանք մըն է ան իր թիրի կողմերով հանդերձ: Միայն թէ, ողիսի ուգէինք որ Պ: Քարտաշեան սկզբնասառ 0-ի, Ո-ի, Ո ի և ասոնց նման ուրիշ մանր մունք տառիութիւններու շատ կարեւութիւն չի տար, ուղղագրական հարցը չդժուարացնելու համար:

ՇՆՈՐՉԱԿԱԼԻՔ

* Զավայի Հայ Ազգային վարչութիւնը գնահատելով ՄիԱնը, հինգ անգլիական ոսկի զրկած է իրեւ նուէր, ձեռամը Տիար Հայրապետ Յակոբի:

* Կալկաթաբնակ ծանօթ զրագէտ և զրաբարասէր Տիար Մասրովք Յ. Աէթեանց, Նոր-Զուզայեցի, ՄիԱնի նուէր զրկած է իր Հայրէն և Անգլէրէն դործերէն մէյ մէկ օրինակ:

ՄիԱն իր խորին չնորհակալութիւնները կը յայտնէ Զավայէն և Կալկաթայէն արտայայտուած համակրանքի այս զեղեցիկ ապացույցներուն համար:



ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՄՈՎԱԽ ԿԱՂԱԿԱՑՏՈՒԱՑԻ

Է. ԴԱ. Բ

Դիմիք:—Անիկան կը տարրերի հայկական զարոցին մէջ փոքուած պատմոթիւններէն: Ե. դարձ պատմագիրները ամրողական նիւթեր ունին: Գիտեն անոնց բաժանութիւնը: Կը պահն գէշ ազէկ ժամանակագրութիւնը: Այսպէս չէ Առվակը կազմականացնելիքը: Անիկան մէկամակ կէպէր կամ շատ շատ իրարու ներ ներ աւր կապավ մը միացած եղելութիւնները կը պատմուին, առանց ժամանակագրութիւններ:

Այդպահ առաջին զիրը որ կը րապանայ երեսուն զայխներէ, անսակ մը ազգարանութիւն է ուր խորիւացիին նմանութեամբ նեղինակը կաշխատի Աղուաններու ծագումը, անոնց իշխաններուն ծննդութիւնը, բանի մը ներութիւնուն պատմութեամբ պատմութիւնը զիրի կապէլ: Այս զիրը մը մէջ յիշխատկարան կը նկատուին մասնահասութիւն վրայ սրուած եղեկութիւնները ու մասնաւորաբար հէ: զրուիք որ կը խօսի Վաչական Աղուանից արբայէն սրուած կանոնական սահմանապութեամբ մը վրայ: Առաջին զիրը կը լեցնին մանաւանդ նշխարներու զիւափ րազմաթիւ զւուանիքը:

Յ-ը կը բազկանայ 52 զրուխներէ: Խնչպէտ սրինք, շարայարուած գլավերու ամրոցընթիւն մը չը սարտունց մէջ նեղինակը: Ամէն մէկ զոյխ ինքնիրի մէջ ամրոց մըն է, նախորդին անկախ, նիսեւորդին չը կապուելով: Բայց այսպէս հատարութիւնուն մէջ կան զոյխներ ուր պատմական եղելութիւն մը կ'ընդույնուի ազատութեամբ ու մանբամանանութեամբ: Աղուաններու բարտական պայբարները Պարսից և Հնաց նետ, անմեծ թագաւորներուն յարաբերութիւնները, Ցայներու նետ շփումները, եկեղեցական հարցերու համար թզթակութիւնները կարեւուացն մասերը կը կազմէն: Զահեկան են զարձեալ խորպովի և Զաւանչիրի սպանութիւնները, Հնմերու րիստանութեան դարձք, մանաւանդ գ Զուանչիրի վըրայ շատ զեղեցիկ ողբ մը:

Դ-ը վերազրելի չէ Մովսէսին:

ՊԱՏՄԻՉԻՆ. ԱՆԶԱԿԱԿՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ԳՈՐԾԻՆ ՆԱՎԱՐԴԻՐԸ.—Մօվսէս թերեւս ծագումով ու զաստիպական ազգերուն կրօնական ու թերեւս ալ մշակութային մրութիւնը կարաց ու այդ ուղղութեամբ անծանձիր աշխատեցաւ: Մաշտոցի կինասորին թռացիկ աեղեկութիւնը հնու արդէն լայն իմաստով բազմականութիւն մըն է: Մեր պետական ակարացումը և անկախութեան բարձումը պատճառ եղած են այդ զեղեցիկ երազին բանդումին: Ազուանները աւելի

կորպսի ժաղավարդ՝ տակաւ իշխելով Կոմիսարի բարձր-
քայլն թափանցած մեր երկրին մէջ։ Առ ըրբառու-
նելութիւնը Ծղութանելի ևս սահանական աթութայ ունե-
նալով հարք կազմած են առանձին իշխանութիւնը որ
իր մշակույթի մեջո կը զգածածէ հանդիւն, իր լե-
զուն «Խեցրէկազոյն» քայլին» ըստաւոն պատ-
ճառաւ։

Գիրը կարելի է ուսումնասիրել բանի մը սե-
ամիւն երով:

1. ՊԱՏՄԱԿԱՆ. — Արեւելքի այդ խոսնաբանին, կովկասի ժողովություններու ծագումըն մասին արդի զիառթեան անելութեանընէքը շատ բիշ են: Շատ մը զօրս սպիրակը եր մեծցէ միսարի մը շնորհէ և Անիկու սեղը ու զեղեցիկ չէ ինչպէս Հայութ Կորենացին: Բայց ու եւկի մարդ է բան եղիչիք Պարզանի:

3. ԴՐԱԿԱՆԱՌՈՒԹԻՒՆ. —Կարգակարտություն թիւ-

ծուելովնասէ Ազտաւեներու վրայ իրը անզիկան թիւն
արքած պատշաճական ընդպայնութեց որբան այլ խըն-
դափական առաջական առանոյց է որ գիրքին կ'առ չառա-
սի ս.սակակ մը Նկարագիր իջէզ է որ այդ ընդհա-
նուր Նկարագիրը ընթերքողը ինը պարագանոր է ընե-
լու (ի՞նչ էս ընթե Քանի եփուր որ եփրէլն անցած
առան դիտած է այդ ժողովուրդը ու մէկ երկու էջի
վրայ առած անոր պատկերը (լին): Անէկ զար ԷՇ-
ջանին մատային բարիկառանութեան մէկ պատկերը
կարելի կ'ըլլայ հանել: Խորհնչելք որ գիրքին գրեթէ
կէսը Նուիրուած է Նշխարն երու գիտախն, անմիջնե-
ւու, ոսիօր վիխաղորդ թափօրներու զրուագումնին:
Այս յամառաւթիւնը այդ սեսակ Նիւթերու շարքը
կանայական կամ անձնական չի կրնար ըլլայ: Ոչ
մէկ հայ պատմիչ այդան պնդում է այդ կեւերուն
շարքը իր գործերուն մէջ: Պատմական ս.սակակալ
հանձնան կը ման զարձեան քանի մէ կալապաշտա-
կան սպարութեանց (անզամանառութիւն, խորու-
թում վայրենի ժողովուրդի մը Հանեբու) Նկարագր-
ութիւնը:

2. ՊԱՏՄՈՒՄԻ ԿԵՐՊ. —Մովսէսի գործին մէջ տիքապետող զիմքը պատմումը ծիրբն է: Անիկա զրուագներու տաղանդաւոր շահազործող մըն է: անսկ մը մխամիտ եռանդ լուրջ (լուրջ) զիմքը կը մզէ փրկուեկու պատմական (պարագ) արդիւնքը: Առոր համար զիմքէ պատրաստել Տիսարան, անձեր, վէճին համ տամին անձկութիւնը շատ դիրաւ կը ճարուին: Ցեսոյ ճակառականի բրոնիկազիր մը ըլլարուն, կեանըր չի գոներ համառօսութիւնն: Տաւամօթիք վիճակներէ կ'ախորժի և մեն հունարժոց կ'առաջնորդ է եղելութիւնները դէմի իրենց անառաջնորդ վիճակներն: Այս անսակլուսով անիկա զերազանց է մեր սկսամիշներէն: Դժանելի է որ զրայէսափ ձիրը ըլլարէ աւելի վիպողական շնորհ մըն է այս կարողութիւնը իր մօս: Քանի մը աւել արդէն իր զլուխներուն իրը վերառութիւն վիպասանարար, զրուցարար: Ենքոպարար մակրայներ կը կցէ: Արտարին երեւոյթներու մէջ իր այս յաջողութիւնը հաւասարիմ է անոր երբ տիպարներու կամ համախմբութիւնու արտաքին պատկերացներու կ'ընէն: Իր անսածները մենարարու կերպասներ են: Իսակը կը աստվածիք անձնութեալքը բեւելք զարդարող բարերուն զոյներն ալ աւալ կը սիրէ: Նոյն այդ պատմիւնը աչքին երբ վայրենիներուն կերպարու ուսելը, մարդ սպաննեւա, մոռթառեսնելու կուռայ:

Բայց այս յաջողակութիւնը կը կոտրուի եթի հարցը տիպատնիւուն նկատին անմնաւորութիւնը, նոգե-

բանական խռովութերը (trempe) ծշղիլու վրայ է, Անչուշու զբրիքն մէջ հերասներ կան, Եկիղեցական պատկան ենի դէմք մըն է. Վլոյ կաթողիկոսը որ մի-ոպահն իրազարժութիւններով հարուստ փեանքի մը նկար կը թիք, մեր առջեւ, բայց որուն ճողեկան յօրինաւոր աստված, անկասար կը մայ ամրովզ զգուստութեան ընթացքուն նոյնրան շանհեան անձն նաւորութեան մըն է. Զաւանշիբը որուն ծփուն դիմա- զիծ նեղինակներ կը մեծցէն տիխա, արի մը շնորհիւ Անիկու սենք ու զեղեցիկ չէ ինչպէս Հայկը Խորե- նացին: Բայց ուսիկի մարդ է բան եղիշէի Ա.ար- դաբը:

3. ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՆ, —Կաղանկայատուացին թիվիկ գրագիւմ մը չէ, ամ շատ երբ զայն մասեցները մեր և ախորդ պատմվէլ երբուն։ Անիկա բանաստեղծական շանչ տանի ինչպէս Բնիգանդն ու Երիբեացին, ոչ ալ Փոքացին ժամկալ շնորհը ու իս աշած մեւր։ Բայց առանց ամէնին աւելի ունի արտաքին դիմուութիւն բաւածք, որ գրագիւմը բորոք թիվին երբ կը գիտարինէ երբ մանաւութ ատանկ ծնեն առ առ շշանձներէն կուզայր Բայց առանց ատար ալ արդէն Կաղանկայտուացինին մէջ ըրագիւմը բնիգանդը կը փրկէն։ Անիկա մանի դէպրերու նարսար շահագործող մըն է։ Միւնքներէն շատ աւելի ընկանութեամբ կ'իյնայ արտաքին յարգարանքնին մէջ, առանց հաւատութեամբ մականութու։ Դաստիան ապրութիւն ու մածագյալյութիւնը եւ շարու զբոներուն անշու շահ պակին իրեն։ Դարձաւ չունի երինեացին արագ ու սեզմ դարձաւածը դէպրեր դէկապարելու կամ անձեր շարժելու։ Բայց առանցմէ աւելի շարտար է երբ արտած դէպրէ մը կարեին նախասը ու զգէ երիւան բրեիլ։ Աւելի թափթափած, աւելի անկապակին բայց միշտ տանելի իր մանբամանը թեանց ճանդէսուը։ Իր պա մաւթեալ այս արձակ աշխարհիկ կնյարագիւր յարմար է գրականութեան մը համար որուն գործիր բայրայաւած ժաղովուրին մը, գիրի արտեսաւի մը գործիր կը մնայ։ Բայց զօր թեալ պարզուած սղին կորովին ու երիսաւարդ զանգուածէ մը կուզայր։

4. ԸԱՀԵԿԱԽՈՒԹԻՒՆ. — Ընդարձակ այդ գործին մէջ ես չեմ հնանդիպած (բացի առաջին զլուխներէն) սեղերու որոնք անսարքիր ծգին զիս։ Ասիկա մնեմա-
ռայ առաջանանալուն մէն լ. ի առ շամենանալ թես։

զոր ապացոյցներէւս սէվս է բ ք շատ գումառաւթան։ Այս յասկականն առքիքը է Գիւաւարը՝ Ձեւ- Ձեւալիքինը, ո ամբողջ քրծին մէջ կը քալչ զրոյինն էնտ, տեսակ մը բաւառական էնդութեան տեղ կը որւնէ։ Պատմոց կը սիրէ իր պատամանները, մարդիրն ու իրերը, տեսիլներն ու զարդարները։ 2. **Կախճականութիւնը**. առքիքը Խորհնացիին նախնականութիւնէն որ խառնուածքի, անհասական յօրինուածքի յասկաւթիւն մըն է։ Հոս զրոյն ու հասարակութիւնը իրաւու հաւատարիմ են, ու հրաշքներով ճառուառ պատմութիւն մըն է որ կը պատմագործի ծեր ընթեալիցիութեան և ոչ թէ դատաւմին։ 3. **Տամարի ըմբռանութիւնը**։ Քրթէ վց եօթը տեղ պատմութիւն կանէ բացառ։ բուռն թափ մը եցր մանաւանդ ոդրերքական դրուագներ կը փիսէ։ Դռւաշիքի մաճը զրոյն զրոց մըն է կինդանի ընդպայտութիւն։ Խորորի սպանուամը նոյնայէն նոյնայէն կանուելու էջ մըն է Հոսաց և րիխտոնեայ եկեղեցա-

կաներու խաչին եւ կուռքը բրուն պայքարները։ Անդ կացին ձևադրքը թեսամր մը կը ճնշեւիս զէպիք բրուն որոնք թեզ կը տանին։ Հ. Անի հրապուցքը— Որ գարնեալ բազմահիմ չէ վերեւ յիշուած ննինակներուն, բայց որ աւելի բնտանի, աւելի ճամելի յատկանիշներ ունի։

ԱՐՑԻԿԵՍԱԶԱԴԸ. — Այս տիազուր կարելի է ճամասարէն ընծայել մարդու մը որ բնդզինքը կը կարգացնել նոյն իսկ առասպիցներու ցուցադրումն ընդ մէջէն։ Անշուշտ զէպիքը անկայիարար թելադրող կրնան ըլլալ եւ գրով մը թերել կարեւոր լըպասաւ Բայց ատէկ գուրու պէտք է ճամասաները օգտագործերու։ Աւրին։

- 1. Պատմելու բնագդ
- 2. Ընարարեան ճաշակ
- 3. Երևակայուրին
- 4. Ենիկանուրին

վերագրութեր են,
որ արուեստին կալ-
ուածին կը պատ-
կանին։

Արդարեւ այն թի բանը որ բառեցու վերը, առ շանձկանութեան մասին, իր նախասարքը ընդ կ'առանձ արուեստագէտի զգայնութիւննէն, այս զգայնութիւնը գրեթէ կը նոյնանայ մեր Դ-րի դարս պատմէնակներուն նախանկանութեան մեր աւելի ուոր ժորագի մը զեռ մնաշած զգալու մէջ զօրաւոր, հաւատաւոր մերը (Աւշագուս է որ մեր պատմէները այնքան ժումկա են Նշանաներու պատմութեամբը ու Կազանկայացուացին՝ այնքան առատարան)։

Յնայ, բրիտանէական նկարագիրը արտայայսեւու այդ շատ մասնաւոր եղանակը որ արեւելան է անձաւու բայց ոչ զատ ճաշկական, որ բիւզանդական վեհայացութեան կը մօսենայ, բայց անկէ կը զատուի որոշ զիմերով։ Ճիշտ բառ մը իմ զաներ ուրակելու համար այդ զգացածին որ ստկայն մեր բուրու պատմէներուն խորը կը կազմէ։

Անոնք որ արեւելան բրիտանէուրինը ուսումնական համարած են, կուտան համադրումն որոնք թիչ շատ կը տարածեն փարավետութեան նիմսական Նըկարագիրը, իր ծաւալման ու պատմներուն վրայ, եղիպատկան, Սուրբական, Յունական ու Հայկական բրիտանէութիւնները կարելի է զատելիքամէ։ Բայց ո՞ւր զետեղել այդ նոգեկան վիճակը որ մնուած է Կազանկայացուացին զգայնութիւնը ու անոր ճնաեւանը, արուեստը։

ՄԱՐԴԿԱՅԻ ՀՐԱՇԱԼԻ Մ. — Ամէնէն բաղը հրապոյրներէն մէկն է այդ պատմութեան։ Ու ճնշենակին հաւատարը եւ հրաշամասն զէպիքը իրարու կը պատասխանն հարազատութեամբ։ Այս նիմսական զիծին վրայ աւելցուցք եղելութիւնները թեւաւորելու, ի պահանջել հարկին զոյնի եւ շարժումի զգայնութիւններով բարեցնելու կարուղութիւն։ Նայելու ձեւը որ կը հանեմի յատկանական երանզն ու տապաւորի մանրամասնութիւնը, բայց մթնոլորտաց պատրաստելու ապահով տաղանդու մը, որով զիրքին մէջ բարեխառնութեամբ կը ստեղծուի ու արաբունութիւնը այցքան անյարիք իրադարձութիւններու, իրամանութեան զգայարանը մը որ արտարին է թափանցումով բայց զիտէ ընտրել։ Ար ներքին աշխարհն անզամ մանկունակ հաւատափութեամբ մը կը յաւակի թափանցել, բայց պարիկ

կը մնայ աշխարհիկ յատկութիւններու ցուցադրումովը, շանագործումովը մեր վրայ ազգեցութիւն զգածել։

Այս բանի մը խոշոր զիմերը չեն բաւեր նիշց նկարագիրը աւալու համար այդ ելեմեար, դիւցագներգուրին, պատմուրին, վկարագուրին բարեցնութեարին բարձագայուն եղող զործ մը բացատրելու համար։ Այս ամէնունի խառնութիւնն է անիկա։ Բայց առանենի, բայց առ անց քուսէ, յաւակուս սկզբանակի։

ԱՅՉՈՒՆ. — Կազանկայացուացին իբզուն չունի դասական (հ. զարու) ճայերէնին հշշութիւնը, հարցառութիւնը բացարար թեսարարութեանց, առասութիւնը ծեւերու եւ զարձաւածներու գարձեաւոր կարգավից վերաբրումը։ Միւս կոյսէն ինքանը ըստորովին լրած մըն ալ չէ ան։ Անի կենդանութիւն, որոնք ոսի յամարտիւններ չեն հնու։ Անիկա իր ազնուականութիւնը, պարզութիւնը կարնցուցած բարառան է որ երկու դրամաս թաւարումէ մը վերըց տակաւին բարեկան պահանձ է իր հարազատութիւնը։

ՈՃ. — Անի առանձին ուսումնամիբութիւն մը աւելորդ պիսի զար բորբ այն հաւատառ մնիքէն նուր որոնք բառեցան վերը։ Բայց այդ ամենուն հնա անոր զիրը ունի զրուածքի (écrivit) մասնաւոր եղանակ մը որ ուրիշներուն մօտ կ'որակին ունով։

Երբեք զանդադ, անիկա շարժուն բան մը ունի զիրիին բորբ հաստուածներուն մէջ։ Նկարագրող, պատմող, բարողող, խորդրգածող՝ ամէն բանի կը յարմարի անիկա։ Առանց ոսի, բրոնիկի փայլուն օրինակ մը։ Ո՞չ։ Այլ բան մը որ կը փարանի անձնականութեան եւ ատափակ, հատարակ արտայայսութիւններուն միշեւ։ Ու առով իսկ կ'ըլլայ մեսակ մը զիրել ձեւ, անսակ մը ոն, որ զամանակ խնամքէն, հնաեարուական նպաստներէն, զիտուն հաշակի մը ընձեռուածներէն կարերախան ծեւող մը չօգուտիրի։ Տարծուե կենդանի ոս մը որ կը հանդի ինքնաստի նըկարագիր, զատուելով մեր զրականութեան տիպար պատմարչներէն, ինքինը բլոգինը ըլլալու համար։ Ֆարձեալ առոյզ, բիշ մը կոյս նոյնիկա, բայց միտու ոս մը, որ կը յարմարի այդ բարբառու երկրին,

Նիկոսիս

ՕՇԱԿԱԿՆ

ՀԱՆԵԼՈՒԿԻ ՄԸ

Այս հանելուկի հնագ լուծողին Անեն. Ա. Պատիար առ Հավուական Մորինկէն օրինակ մը պարզ պիսի սեմի.

— «Բառին առջի զանկերն երկու երրորդ զանկով կը թարգմանուի։ Որ սամկորէն բառ մէ ինքնին։ Ամորով մօտ բեր իրաբու, Առ կ'ունենաս ի Պազեստուին բարդար»։

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆ, ՊԱՇՏԵԼ

— առ պատճեն —

ՍԻՐՆԻ ներկայ տարւոյ Ազգի թիւին մէջ ։ Ազրական բաւական մասնուածաղաց զրութեամբ մը փորձած է վերի երկու բառերուն ծագման վերլուծութիւնը ընել։ Իր տեսութիւնները սակայն յեցած են սուկ կարծիքներու և ենթադրութիւններու վրայ, որոնք ըստ իս բոլորովին քրածածին և անարժէք են։

Պ. Ազրալեանէն շատ առաջ, արդէն դաշտն և ուշտեւ բառերուն ստուգաբանութիւնը տուած է Տօքթ. Յ. Թիրեաքեանի «Արիանց Բառարան»՝ Ամբարիչտ բառին տակ (էջ 22) սա տողերով։

Ամբարիչտ—ան Ժխտականով որ բի քոլ չ գարձած է և բարիչտ (որ և պարիչտ=բրուտ) արմատով մի բարդութիւն, իր բառի այլը=այն որ կը թերանայ ի կրօնական, և տարածաբար՝ անիրաւ, անզգամ, չարագործ, և այլն։ Պարիչտ արմատը զուն ուրեք զործածուած է մեր մէջ, զ. օ. կառարիչտ և մի քանի այլք, այլ ասոր տեղիւր ամփոփ ուշ ձեւն է յաճախականը, պաշտեմ, պաշտօն, աստուածապաշտ, արեւապաշտ, ևայլն։ մինչ Պարսիկը միշտ անփոփու կը զործածէ։ Աշնաբրուտ, հաճաբրուտ, յունաբրուտ։ ևայլն։

Արմէ կը տեսնուի թէ մեր ուշ կամ կառիչտ արմատը թէ կազմով և թէ իմաստով կը համապատասխանէ պ. մարտին։ Այս է անա բառիս ստուգաբանութիւնը պարզ և մեկին։ Ազ ի՞նչ տեղի կայ ձրի ենթագրութիւններու թէ ուշտեւ ձեւ մը եղած է երբ արդէն լեզուին մէջ զոյսութիւն ունի կառիչտ ձեւը, հոգ չէ թէ մերը է իսկ Պ. ը. քանզի, ինչպէս յայտնի է, ձայնաւորները կընան տարբերիլ ուստի և հաշուի չեն առնուիր համեմատութեանց մէջ։

Ի՞նչ հիման վրայ նաև ենթագրել թէ ուշտեւ ձեւ մը ունեցած ենք ի հնումն, պաշտող նշանակութեամբ, պինչպէս ուստի կը յաւելու յօդուածապիրը, նշանակում է ուստի, կտրող՝ հոտանել կամ ատանել բայց ու արմատից։

Աս չկրցայ տառած բառ մը զտնել որ

հատանեմէն եկած ըլլայ, և ոչ ալ ատանեմ ձեւը տեսած եմ տեղ մը։ Թէ որ առաջը ակուայ պիտի հասկցուի բուն բառը ուստի է և սա բնաւ կապ չունի հատանեմ բային հետ։ Արով ամառ հաւասարութիւնը, որ գրուած է ուշտեւ կամ ուշտեւ մտացածին ձեւերը մեկնելու համար, բացարձակապէս զուրկ է ուեէ կշիռէ։

Այսպիսի մոլոր համբաներէ Պ. Ազրալեան կը տանի մեղ այլ բաւիդներու, մեր ասջէ հանելով ուշտեւ առաջանակայն, կերտութիւնները։ Որոնց համնելու համար երեւակայութեան ազատ թոփչք տուած է։ Իրեն թէ աժամանակի լնթացքին խօսողների լեզուական զիաակցութեան մէջ ամանցը էորցրած է իր արժեքը և զարարել է զիտակցուի իրը աշուշ։ Հնչական մի բարեշրջում ամանցի չը փոխած է ուի և աշամնցն այնուհետեւ սկսած է կիրարկուի և կերպարանքով։

Երբ և ուր աւ անող նշանակութիւնը ունեցած է հայերէնի մէջ, թէ որ այդ ալ լոկ ենթագրական է, ապա վերի հատուածը եւ կարեւորութիւն չունի։

Պաշտէ բառին մասին խօսելով Ազրալեան կը յիշեցնէ թէ սորա հին զրութիւնն է ուշտեւն, որուն նախին ձեւը սպէաք է լինէր ուշտեւն, որ է ուշտեւն ձեւի մի ձեւափոխութիւն, բ. և հնչումների լծորդութեան հետեւանքով։ Ունայն ենթագրութիւնները։ Ազ չզիտեր թէ աւը եղած է և. զ. օ. Պաւլոս՝ Պաղոս, հաւը՝ հօր, աւրնենել՝ օրհնել, աւզնել՝ օգնել, ևայլն, ասոնց կարգին և պաշտան՝ պաշտօն։

Խնչու այստեղ ենթագրել թէ «ա զուշ գածայինի միջնի (աւելի շիտակ էր ըսել ան) սպուած է մի և սրագէսդի ուշտեւն հանուի»։ «Բ և հնչումների լծորդութեան հետեւանքով» խօսքին մէջ բ. և տպագրական սիստեմ կը համարիմ փոխանակ չի, քանի որ խնդրոյն մէջ է զիրը չկայ։ Բայց բ. և հնչումները լրերք լծորդ չեն, որով պաշտօն բառին մասին զրուածն ալ ինքնին ջուրը կ'ինայ։

Պաշտէ և ուշտեւ բառերուն ծագման և յօրինուածութեանը մասին այսպիսի բըռնազրօսիկ վերլուծումներ տակ յետոյ, Պ. Ազրալեան կ'անցնի անոնց հնագոյն իմաստին ու կը հրամցնէ մեղ ծիծաղելի զիւտեր։ Արկէ ուր, կը զարմանամ, հանգի-

տութիւն կը տեսնէ մեր բարձրին և տակ՝
յարժադրութիւն մէջ, արմատ գործարք և արշադրութիւն, որ է հաշտեցնել:

Հետեւարար նմանաձայնութենէն խառ
ըուուծ է: «Իր շ վերջաւորութիւնը, կ'ը-
սէ, կըուում է Պ.ի վերացական բառերի
նոյն վերջաւորութեան, այսպէս շոշ-
ջանք, ճիզ ևայլն»:

Պ. Աղքալեան կը մռանա՞յ արդիօք թէ
շը բառին էութենէն է և կարելի
չէ բաժնել իրարմէ, մինչդեռ Պ. Շն Հ-
բառին շը մասնիկ է կոշ արմատին վրայ
աւելցած, յորմէ ն կոշից բայ ին
կազմով են նաև գարշուն, գալշուն, աշեց, ջալշուն
որոնց արմատն է բայ, շան, գարշ, գալշուն,
այսպիսով բարձրն է, կը գրէ Աղքալեան, և
իմաստի տեսակետով համարմէք է մեր
հայ արմատին, որից կազմուած են Հ-ը-
նի, Հ-ը-նին և նոյն արմատն ունեցող
միւս բառերը: «Հ-ը արմատի մի պարզ ձեն
ենք համարում այ արմատը, ինչպէս Հ-ը
արմատի պարզ ձեն է առ հատանել,
առանել»: Այ արմատից ենք ծագած հա-
մարում յ-ը բառը որ նշանակում է զոհ,
նու էրք»:

Մայրէ ի ծայր սխալ: Մեր հայոր պարա-
կերէն և պահաւերէն շուն բառն է և բնաւ
զործ չունի բարձրին հատ. իսկ յ-ը ալ ալ
կը համապատասխանէ Պ. Շն ին, յորմէ
նիշ բայ որ կը նշանակէ պաշտել: Յ-ը
բառին յն նախզիք չէ այլ էութենէն է
բառին, ուստի երեւակայական այ ար-
մատ մը զոյսութիւն չունի (ՏԵ՛ս Ար. Բառ.
էջ 225 և 267): Այս հիման վրայ որչափ
զաւեշտական պիտի գտնէ ընթերցողը Պ.
Աղքալեանին գրութեան վերջին հատուածը:

Դիւնոր

Մ. Յ. Թիմեսքեան

ՈՒՂԱՉՈՒՄ

ԱՄՍԻՆ ԵՐԿԱՐԻ ԱՄԻԿ ՔԵՐԱՄՈՒԱԾԻԿԻՆ
(ԱՄՄՆ էջ 203, երկրորդ սիւնակ) վերջին
տան առաջին առղին մէջ «Մըթքնչազի մէջ
երկրուամբ պէտք է ըլլայ պիրիկուամ»:

ԼՈԶԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐԱՅԻ
ԺՈՂՈՎԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

ՍիՌՆի նախորդ բիւիմ Խմբագրականով
բազարած կիմ Իոզանի ժողովիմն շամակուրիւ-
նը, իրեւ կրօնական մեծ շարժուած Քիւսո-
նիական Եկեղեցոյ այս դարուն պատուրիան
մէջ, և ըստ կիմն որ չիմ զիմեր բիւն է կերպայ
պիտի մասնակցի Հայց. Եկեղեցին այդ ժողովիմ:

Խճզգի որ տեսնուեցաւ հայ թերեւու
մէջ, Մայր Արոն ուղարկի հրաւեր սացած և
Հաւասի ու Կարզի համաժողովի հարուվա-
րուրինն և Ամենայի Հայոց Վիճ. Հայրազե-
րը, իր կողմէն Յանձնամողով մը նշանակած է
Իոզանի ժողովիմ մէջ Հայց. Եկեղեցին ներկայա-
ցնելու համար: Այդ Յանձնամողովին անդամ-
ներ են Տիրայր Մրազան Ամերիկայի առաջ-
նորդ, Դեւնի Եպո. Դուռեան Մամչիսրի
Հովիւ և Գրիգորիս. Եպո. Պարախնակ Կրոսին.
Պատուիրակ Եւրոպայի:

Մայր Արոնյ Գեր. Հոգեւոր Խորհուր-
դը, յանուն Ն. Ս. Օծուրեան Ամ. Հայոց Վիճ.
Հայրազերին, հետեւակ պաշօնապիրը ուղած
և Յանձնամողովի անդամներուն. պաշօնապիր
մը, որ կը զօք Յանձնամողովին իրաւաու-
րիան անհմանը Իոզանի ժողովին մասնակցելու
համար:

Պաշօնապիրը գրուած է Գեր. Հոգեւոր
Խորհուրդի Գիւմանին, և կը կրէ 451 Թիւը և
4 Յունիս 1927 բուականը:

1926 Թուի մայիսի 19ը Թուակիր The
Secretariat of the World Conference on Faith and Orderի հրաւերի հետեւանքով նորին Վեհա-
փառութեան Թ. . Հայրապետական կոնգրե-
սով կարգուել է մի Յանձնամողով նախա-
գահութեամբ Տ. Տիրայր Արքականի.
և անդամակցութեամբ Տ. Դեւնի Եպո. Դուռ-
եանի և Տ. Գրիգորիս. Եպո. Պարախնակ
առաջիկայ օպստոսի 3-21ին Լոզանում
գումարուելիք քրիստոնէական եկեղեցինե-
րի Համաժողովին ներկայանալու, իրբեւ
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի
ներկայացուցիչներ, ներկայացնելու Հայ
Առաքելական հինաւուրց Եկեղեցին:

Գեր. Հոգեւոր Խորհուրդը՝ Վեհափառ
Հայրապետի ցանկութեան և պատուէրի
համաձայն մշտկել է այն սկզբունքները,

որոնցմով պարտադրապէս պիտի զեկողարուի վերոյիշեալ Յանձնաժողովը՝ յիշատակուած օգոստոսին համազումարում, — որք են.

1. — Աղջունել համաքրիստոնէական Համագումարի բացումը, յայտնել Հայ Առաքելական հնագարեան ազգային եկեղեցոյ սիրով մասնակցելը նրան, որ եկեղեցիների մերձեցման է ձգում և ընդհանուր համագործակցութեամբ Քրիստոսի սիրոյ չնչով աշխարհը ջերմացնելու և նրա Աւետարանի յաւիտենական գաղափարները կեանքի մէջ մարմնացնելու նպատակ է զրի և դէպի արդ նպատակներն ոռաջնորդելու ուղիներ հարթելու հետամուռ է:

2. — Հայ Եկեղեցին՝ իր պատմական անցեալում մշակած կանոնական իրաւունքի և սրբազորմած աւանդութիւնների համաձայն իր կեանքի ամենատեսակ խնդիրների լուծման մէջ՝ վախճանական որոշումներ ընդունել է Ամենայն Հայոց Ընդհանրական Հայրապետի գլխաւորութեամբ զումարուած ազգային եկեղեցական ժողովով: Ուստի և Ներկայ Համագումարում Հայ Եկեղեցու ներկայացնեցութիւնը իրաւունք չունի նրա վախճանական որոշումներին մասնակցելու և պարտազիր ձանաչելու այն Հայ Եկեղեցու համար: Այլ յանձնարարում է միայն խորհրդակցական մտանակցութիւն ունենալու և եղած բոլոր որոշումներն ու Համագումարի ամբողջական պատկերը ընդդարձակ զեկուցով մատուցանելու Վեհափառ Հայրապետին՝ յառաջիկայ ազգային և եկեղեցական ժողովի խորհրդական ութեան և քննութեան ննիթարկելու և նրա հեղենակաւոր որոշման համեմատ էլ յիշեալ Համագուովի ապագայ զումարումների մէջ իր դիրքը որոշելու:

3. — Քրիստոնէական եկեղեցիների մերձեցման և համագործակցութեան նախադրեալ համարելով եկեղեցիների փոխազարձ ձանօթութիւնը, այլ և ի նկատի առնելով ներկայ Համագուովի կատարելիք աշխատանքների ծրագիրը՝ յանձնարարում է Յանձնաժողովիդ, ըստ պահանջել հարկին, տալ Հայ Եկեղեցւոյ զաւանական եւ ծխական արարողական նկարագիրը, ուղղոցոյց ունենալով Տիեզերական երեք ժողովները և ներսէս Շնորհաւոյ և Ընդհանրականը: Ինչպէս նաև՝ յատկապէս

Հայ Եկեղեցւոյ վարչական կազմակերպութեան նկատմամբ՝ Մադարիա Օրմանեանի ընդհանուր գնահատառութեան արժանացած աշայ Եկեղեցինու: Այլ և պարտք է զընում յանձնաժողովիդ վրայ յատկապէս չեշտելու Հայ Եկեղեցւոյ ազգային ժողովրական ովին, նրա գեմոկրատիկ բնոյթը՝ նկարագրելով նրա պատմական համաօտ անցեալը, ընդգծելով արեւելքի բազմացել և բազմակրօն ժողովուրդների մէջ զարեւ չարաւնակ քրիստոնէական կրօնին հաւատարիմ մնալը և նահատակ եկեղեցւոյ կեանքով ազրելը, տալով բիւրաւոր վկաների չարքեր մինչև իսկ մեր օրիուում:

Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը Ամենայն Հայոց Հայրապետի հաճութեամբ՝ նախագծելով սոյն համառօտ զեկողար սկզբունքները՝ վստահ է որ Յանձնաժողովդ լըրջութեամբ, ըջանայցողութեամբ և Հայ Եկեղեցւոյ ուկեւոյ հարազատութեամբ կ'ընթանայ վերջիշեալ Համագումարում, զգալով և զիստակցելով այն մէծ պատմախանատը և թիւթիւնը, որ ծանրանում է իր վրայ՝ պատշով ներկայացնելու Հայ Եկեղեցին՝ այդ քրիստոնէայ եկեղեցիներից մէկը՝ իր մեծութեան, վեհութեան և քրիստոնէական ամենատեսակ սկզբանքների հաւատարմութեան մէջ, և մաղթում է յաջողութիւն ու հայցում Տիրոջ օրհնութիւն Յանձնաժողովիդ վրայ:

Անդամ Գեր. Հոգ Խրենի, Խորին ԱրքեՊ. Դիւանապէս Առիքին Ծ. ՎՐԴ. Քարտուղար . . .

Սիմեի յօւղորդ բիւեն սկսեալ պիտի հեատարակենք Ա. ԵՓԹԵՄԻ Ա.ԱՐ-ԻԱՅ ՎԵՇԱԱ. Ա.ԱԱ.ՅՈՒԵ.Ծ.Վ. Վ.Ա.Ս. ՆԵԿԱՄԵ.ԳԵ.Վ. Ք.Ա.Վ.Ա. Ձի զործը, ծանօթ բանակը ԳԵ. ՖԵԼՏԵՐԻ Յ. ՄՈՒՐԱՏԻ խնամուլ: Այս զործին ասուելիքն բնագիրը կուսուած է, եւ նայերէն բարգմանութեամբ միայն պահուած է Զեռագրի մը մէջ, որ սեփականութիւնն է Ա. Յակոբյ Մատենադարանին:

ՊԱՐԵՍԻՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

ԵՎ

ՀՈՒՄՈՒՆ ՄԱՐՄԻՆԸ

Յուլիս 22: Արք, զիեւ ժամը 10:

Նարքքը օտար երկոյթ մը չէ Պաղեստինի համար: Սուրբ Գիրքի մէջ բաւական յիշատակագրուածներ կան անոնցմէ: Եւ թերեւս անոնցմէ մէկն էր Առամ-Փամորը կործանող հրարխային երկրաշարժը, որ իրք Աստուածային ցասումի արտայացութիւն ընդունուած և նկարագրուած է այդ երկու քաղաքներուն ներքին ապահանութիւնը պատժելու և պատուհանելու համար:

Կ'էնթագրուի որ Մեռելու Առջև ըլջակային եղած ըլլայ երկրաշարժի որրանը:

1927 Յուլիս 11, Բ.Հ. կէսօրէն ետքը, ժամը 3,05—3,10ի միջև, շարժեցաւ Պաղեստին, նախ հիւս, հրւ. ուղղութեամբ և յնույ արեւ, արեւմ. ուղղութեամբ, ահուսարսափի մատնելով բովանդակ Պաղեստինի և Անդր—Յորդանանու ժողովուրդները, և պատճառելով անձի և չէնքի կորուստներ:

Երուսաղէմի The Palestine Bulletin Օրթերթը, իր Յուլիս 12, Պ. օրուան թիւէն սկսեալ պաշտօնական լուրերու ու տեղեկութիւններ հաղորդեց շարժքի ազետալից մանրամասնութիւններուն վրայ:

Պաղեստինի մէջ ամէնէն գէլ կործանած քաղաքն է Նապլուս, (Ս. Գիրքին Սիւքեմը) Պարիզին լերան ստորոտը: Բոլոր հին տուներ շատ քիչ բացառութեամբ, խարխլած և կործանած են և 125 հոգի մեռած, բացի երեք հարիւր զիրաւորներէ, որոնցմով լեցուած են քաղքին երկու հիւսնդանոցները. զիրաւորներէն ու վեասուածներէն ամէն օր մեռնողներ կան:

Շարժքը թէն սասարիկ եղաւ, բայց ոչ անկանոն ցնցումներով. այնպէս որ բոլոր հին և նոր չէնքեր, որ խնամքով շնուռած են և լաւ շաղախով, անվետ մնացին. իսկ այն բոլոր չէնքեր որոնք անխնամ շինուածներ են փտած հոգի սովորական շաղախով, ատոնք բոլոր մեասուեցան:

Խօսելով լուն Երուսաղէմ քաղաքին վրայ, պարիսպներէն ներս, շատ մը տուներ և չէնքեր խախտեցան, խարխլեցան:

թէն կործանում չեղաւ, բայց քաղաքապետութիւնը ինքն կործանել կուտայ գէջ կերպով վասնգուած չէնքերը, մասամբ կամ ամբողջովին:

Մասնաւորապէս խօսելով Ս. Յակոբի չէնքերուն և կալուածներուն վրայ, պէտք է ըստ թէ լայնածաւալ վես մը չունեցաւ Ս. Յակոբ, բայց ինչ որ եղաւ այնչափ ծախքի զուու մը բացաւ որ լրջօրէն մըտահոգ կ'ընէ Վանքին վարչութիւնը:

Ս. Յակոբայ տաճարը ամուր և քաջ զուու եկաւ այս ցնցումէն, հազիւ ծեփի ձեղքուածներ մը կ'երեխն տեղ տեղ. Ա. Յակոբին հարաւային կողմին կից Ս. Էջմիածինին կոչուած եկեղեցւոյն տանիքը, հարաւէն, արեւել—արևմտեան զծով ձեղքուեցաւ թեթե օրէն:

Ս. Յակոբին արեւմտեան հարաւային կողմը, Պատրիարքարանի կից չէնքերուն անկիւնը, երկու սենեակներ վերէն վարխախցան և կիսովին վլուզուեցուն ճարտարապետին ցուցմունքով, և վերաշինուեցան. Ս. Յակոբի հիւսիսային կողմը, տանիքի վրայ, խօնանոցին կից, արեւմտաքէն արեւելք զիծին և վանքի հիւսիսային պատին վրայ, «Հիւանգանց» կոչուած մէծ սենեակը վար առնուեցաւ մէծ մասամբ, և կը վերաշինուի այժմ:

Ս. Յակոբայ շրջանակին մէջ, Պաշտ—Թու կոչուած երկյարկանի շէնքին, ուր միարանութիւնը կը բնակի, մասնաւորապէս արեւելեան թեր, հիւսիսէն հարաւ, վանգաւոր կերպով ձեղքուեցաւ և ձեղքուածները լեցուեցան. խճաշաղախով և ամրացուեցան: Զաւ—թու, որ ժամանակաւորց վարժարանի առանին մասն է, դարձեալ արեւելեան թերն վրայ, հիւս. հարաւ ուղղութեամբ, բարակ ճեղքուածք մը ունեցաւ:

Ս. Յակոբայ վանքին հիւսիսային պատու, արգէն շատ ամուր չէր, բայց կրցաւ զիմանալ շարժքին. միայն խոհանոցը որ այդ գծին վրայ է, արեւ:—արեւմտ. ուղղութեամբ ճեղքուածներ ունեցաւ. նոյնպէս Շղթայակիրին Պատրիարքարանը, որ Դաւուդաւուն ալ կ'ըստի, մանր մունը ճեղքուածներ ունեցաւ ամէն ուղղութեամբ:

Այնպէս որ Ս. Յակոբի շրջափակին մէջ վերաշինութիւն, նորոգութիւն և այլն գործուելութիւն մը կը տիրէ այժմ, բոլոր

խախտած մասեր կը փրուզուին, և կը վերանորոգուին: Ա. Թորոս հեղեղեցւոյն ժաղարանքէ յօրինուած բարձր ցուիքները փրացը լցան և նորանար խճաշազախէ նորը կը չինուի:

Ա. Յակորի վերաբերեալ տուներ, զանքին հիւսիսացին կողմը, ուր քաղաքացիք կը բնակին, առհասարակ վնասուած են:

Ա. Յակորի մօտ, արևմտու. — Հիւս, անկիւնը Դաւթի Բերզը խախտուածներ ունեցաւ, և այդ բերզին վրայի հնաբէն, որ Սալահէտինի կը վերապրուի, արգէն խարխուլ և երկաթէ շրջանակներով զօտելինգ, իր չերքէին արեեւեան կողմէն զանգաւոր բացուածք մը ունեցաւ մհծ պատուանի մը չափ:

Չիթենեաց լերան վրայ. հո՞ն ուր Համբէրչան (ա՛նտնատեղօի) վելուզեալ եկեղեցին արեւած. հարաւին վրայ և կից շինուած ճամփի շերքէն բոլորովին թռաւ, և շատ առւներ խախտած խարիսխած են: Չիթենեաց լերան վրայ Գերման բողոքականաց եկեղեցին, որ Պաղեստինի Բարձր Քօմիսէրութեան Ռէվուտուն է Երուսաղէմի գրաւումէն ի վեր, հակառակ իր հոյակապ ու ամբաշէն որմնադրութեան, ծանրապէս վնասուած է, մինչ Գերման կաթոլիկներուն հոյակապ և բերզանման չէնքը, Սլովոնի հարաւային արեեւեան անկիւնը, մեր Ա. Փրկիչ Վանքին մօտիկ, անխախտ ու անվրնա միաց:

Այնպէս կ'երեւ որ Երկրաշարժի բուն գիծին վրայ կը գտնուէր պարսպապատ Երուսաղէմը: Դիտուած է որ Ա. Յակորի հիւսիսային կողմը, Վանքին կալուած տուներուն կոյուղիները, Երկրաշարժէն 2-3 օր առաջ թանձր ծուխ մը և ծծմբային հոտ մը արձակեցին, բոլորովին տարբեր կոյուղիներու յատուկ կազային արտաշընչութէնէն:

Յորգանանի հովտին մէջ, և այն կէտին, որ ըստ աւանդութեան Փրկչին մկրտուած տեղն է, շարժքը ահսելի եղած է: Յունաց Յովհաննու կարապետի վանքը կործանած է բոլորովին, և Երիքով, որ հովտին արձակեան հիւսիսային անկիւնը փռուած է, խարիսխած է, և Երիքովի օթելը կիսովին վլած և երեք հնգիկ ճամփորդներ անշնչացած են վլատակին տակ:

Երկրաշարժը Պաղեստինի ծովեղերքին

վրայ հազիւ թէ զզացուած է, եափա և Հայֆա անվնաս եղած են շարժքէն, բայց Եափացի մօտ թէմէ, ուր մենք ունինք Ա. Գէորգ Վանքը և կալուածներ, խարիսխած են, մինչ նոր շէնքեր անվնաս մնացած են:

Ա. Գէորգ Վանքը ծանրապէս վնասուած է: Խէմէլէ տիսուչ Ներսէս Վրդ. Թուրուսան Տեղեկագիր մը մատուցած է Ա. Պատրիարք Հօր, որմէ կ'երեխ թէ Ա. Գէորգ Վանքի եկեղեցին թիթեօրէն վնասուած է: Խոկ Պատրիարքարանը, Տեսչարանը, և ուխտաւորաց սենեակները անբնակելի եւդած են բոլորովին:

Պէտք է դիտել որ Պաղեստինի Երկրաշարժը մէկ օրուան և մէկ բուզէի յատուկ երկոյթ մը չեղաւ:

Մէնք Երուսաղէմի մէջ Յուլիս 11-ի առաջին ցնցումէն սկսելով, ընդհատ ընդհատ, ամէն օր, մինչեւ օգոստոսի կէսերը, և քանի մը օրը անզամ մը, զիշեր կամ ցոռքեկ, առաւել կամ նոււազ ուժգին ցնցումներ զգացինք. միննոյն ցնցումը միննոյն ատեն ոմանց զգալի եղաւ, իսկ ուրիշներուն անզգալի: Զօրաւոր ցնցում մըն ալ եղաւ Օգոստոս 14, Կիրակի զիշեր մամը 10-10,30ի միջև:

Առաջին շարժքը, եթէ լման վայրկեան մը տեկը, բոլոր Երուսաղէմ աւերակոյտի մը վերածուած պիտի ըլլար: Այսչափը բաւական շարժքին սաստկութիւնը և ժողովուրդին սսոկումը բացատրած ըլլալու համար: Ա. Յակորի ուխտաւորական սենեակներուն մէջ թիմուուած 1000է աւելի հոգիներուն խուճապը տեսնուելու արժանի երկոյթ մընէքը: Մարողներ, լացողներ, զոռում զոռում կ'արտարայտէին անոնց զգացած ահուսարափը:

Մէր միաբանութիւնը և Ժառանգաւոր տղաք քաջ զանուեցան և չկորսնցուցին իրենց պաղարիւնը:

Ժողովուրդը ո՛չ միայն իրենց տեղերէն գուրս խուժեց, այլ նաև Վանքէն զուրս նետուեցաւ և Պատրիարքարանի ու արևմտեան պարիսպին միջն տարածուող բացավայրը, և հո՞ն զիշերեց. և որովհետեւ ցնցումները կրկնուեցան, ժողովուրդը մընաց հո՞ն օրերով, հակառակ փոշիին և ուրիշ անպատճութիւններու, և Յուլիս 30, Վարդապատի շարաթ առտուն միայն քաշուեցան իրենց սենեակները:

Երուսաղէմի պատմական չէնքերէն Ա. Յարութեան տաճարին արևելեան մասը, ճիշդ Ա. Գերեզմանի գրան հանդէպ, Յունաց եկեղեցւոյն գմբէթը ճեղքուած է վտանգաւոր կերպով, այնպէս որ քաղաքապետութեան կողմէն փակուած է այդ եկեղեցին, և Յոհներ հիմայ Գողգոթայի մէջ կը կատարեն իրենց ժամերգութիւնը:

Օմարի մզկիթը (Սուուսոնեան Տաճարի տեղույն վրայ) անվեսա վեասներ կը ած է:

Զգիտենք, ի՞նչ կապ ունի երկրաշարժի հետ այն ծանր և մոռյլ օդը, որ կը տիրեր Մեսեալ Ծովու շրջանին վրայ, Մովարի լեռներուն վերեւ այդ օրերուն։ Հազար տեսակ զրոյցներ ըսուեցան և լուսեցան, թէ շարժքի պահուն Մեսեալ Ծով ունեցք մը ունեցած ըլլայ, թէ ձուի մուխ տեսնուած ըլլայ այդ Ծովը եղերող լեռներուն վրայ, թէ հին ջերմուկ մը ցամքած և նոր մը բխած ըլլայ, և այլն։ Այս լուրերուն և զրոյցներուն և ո՛չ մէկը ստուգուեցաւ պաշտօնապէս։ Միայն սա կարելի է ըսել որ իթէ Մեսեալ Ծով է պատճառը այս շարժերուն, այսուհետեւ պէտք է կոչել չայն Անդառէ Ծով։

* * *

Աւրիշ երեւոյթ մը որուն ականատես եղանք, երեկոյին լուսաւոր մարմին մը սրբնթաց անցքն էր ան Յուլիս 22, ուրբ զիշեր, ժամը 10ին։ Դեղին լոյսով, պոչը զէպի արեւելք, գլուխը զէպի արեւմուտք, Ա. Յակոբի տանիքէն զիտուած ատեն, արեւմտեան-հիւսիսային-արեւելք ուղղութեամբ, կը սուրար այս մարմինը, այնքան արագ որ կարելի չեղաւ մանրամանութիւնը դիտել:

Այս աստղերու և արեւներու երկնային աշխարհին մէջ, որուն մեքենականութիւնն ու զեղեցկութիւնը կ'ապշեցնեն մանկանացու միաքը, ինչե՞ր կան, որ անմատոյց են մարդկային հասողութեան։

Եւ երբ այս լուսաւոր մարմինը մեղի այնքան մօտէն կը սուրար կ'երթար քերելով Ա. Յակոբի հիւսիսային ուրուար, ևս կը հարցնէի մտովի, ի՞նչ է այս, ուրկից կուզայ, ո՞ւր կ'երթայ այսչափ արագ, ո՞ր ոյժը կը մզէ զայն . . .

— Հարցումներ . . .
— Պատասխան չունին։

Երբայցի բանաստեղծին սազմուր կը թոփ չըթնիրէս այդ պահոււն, երբ հարցումներ կ'ողողին միտքա.

— Երիշ+ դարձն չէս Ասուսձու։

—————

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

Ա.

ԹԱՐԳՄԱՆՉԱՅ ՏՕՆՔ

Թարգմանչաց յիշատակը Յուլիս 17, եւ, որ եկեղեցական հանդէսով տօնախմբուելէ ետքը, Յուլիս 17, կրտսէի որ ալ կէսօրէն ետքը, յամ 4—6, դպրոցական հանդէսով փառաւորուեցաւ ժամկըց, վարժարանի հոյտակաց սրահին մէջ, նախագահութեամբ Պատրիարքին Փոխանորդ Մկրտչ Մրրազանի։

Հանդէսը բացաւ Բարգէն Արքազան, խօսելով Ա. Մեսորոպից «յարաւու պատրաստութեան վրայ», որ գաղտնիքը եղաւ անը յաջողութեան և մեծութեան։ Անգրանիկ և Մատթէոս սարկաւագներ խօսեցան Ա. Մեսորոպի գործին և անձինք վրայ։ Գրիգոր Արեգակնալի Յայոց աժամանականը, թէ գասարանի Ալյաքան գիտել Հայոց աժամանականը, թէ գասարանի Ալյաքան աշխատանքին այսուհետեւ, իսկ Յայոց աշխատանքին այսուհետեւ, արտասանեց Ալյաքանի Ալյաքան գիտել Հայոց աժամանականը, թէ գասարանի Ալյաքան աշխատանքին այսուհետեւ, արտասանեց Ա. Պատրիարքը Հօր Հայր մերը, իսկ Կարապետ։ ԱՌ մեծասինչ դու լիբուն։

Ժամանգաւոր աղաք, Կարապետ Արքաւացի առաջնորդութեամբ երգեցին «նմանեալ Մովսէսին Եարականը և աղգային երգեր հանդէսին սկիզբն ու վերջը, ինչպէս նաև բանախոսութիւններէ և արտասանութիւններէ ետքը։ Փակման խօսքերը ըրաւ նախագահ Մկրտչ Արքազան շշատելով Սահակ-Մեսորոպի կատարած գործին մէջ։ Ա. Պատրիարքան արտասանեց Ա. Պատրիարք Հօր Հայր մերը, իսկ արեւոր թիւնը մեր աղգային գոյութեան մէջ։

Թարգմանչաց Տօնք իսկապէս զպրոցական հանդէս մը եղաւ մեր ժամանգաւորաց համար այս ասրին, որովհան և զողովուրդ զրիթէ չի կար երկրաշարժը անարեկած էր ժողովուրդը որ քարութիւն չէնք մը մէջ չհամախմբուին Այս մեղմացուցիւ զատնանոր զնահատուկով հանդերձ, զիտենիք թէ մեր մեր ժողովուրդը լուրջ զպանաւ չեղած ատեն ալ պատրուակներ կ'սուղդէ այսպէս իսկ հանդէսներուն նախազասելու համար իր անարքեաւթիւնը։

Բ.

ԺԱՌԱՆՔԱԼԻՐԱՅ ՎԱՐԺԱՐԱԿԵ

Ժառանգութաց Վարժարանին 1926-27 դպրոցական տարւոյն ամամիերջի քննութիւնները տեղի ունեցան Յուլիս 18 թե - Յուլիս 23 թե, մեծաւ մասամբ գրաւոր կիւրովէնիկան զասարանի քընութիւնները գրեթէ բոլորովին գրաւոր էին, աշխատուած նիւթիւններու գրայ: Ս. Պատրիարք Հովհաննես կողմէն, Պատրիարքական Փօխանորդ Գեր. Տ. Մկրտչի նորու Աղաւնունի նախագահնեց քննութիւններու ժամանակը գրայ: Վարժարանի յատուկ աւանդական արարողութեան:

Դիտուեցաւ այս քննութիւննանց արգիւնքով որ բոլոր ուսանողները զգալի յառաջդիմութիւնն ունեցած են: Խակ Սարկաւագունք մտած են բարձրագրյան աշխատութեան ըրջանին:

Ժառանգաւորներու վրայ, յառաջիկայ գրպրցական տարիին համար 1927-28, աւելցան և աշխատութիւններ, ընտրուած նիյր խաթի նազարէմի նրանոցէն սրուց անուններն են: Խառնակ նայեան թէրզիլիցի (Եօզզատ), Վահան Կիւրիւղիկան Մարացի, Շնորհը Համբարեան Մէլւացի (Կեսարիա), Տիգրան Չաղրրեան Եօզզատցի, Միհրան Մզքարքան Հայնէցի (Տիգրանակերտ), և Արշակ Գալստեան Եյտէցի (Կեսարիա):

Ժանզբը, Վարժարանը անցեալ զ զպրոցական տարիին ունէր Դ. Բ. և Ա. Պատարանները, յառաջիկայ զ զպրոցական տարիի պիտի ունենայ Դ. Կ. և Ա. Պատարանները:

Դրդ. Պատարանը պէտք ունի գօրանալու, ըստ ժանզբը, Վարժարանի նրագրին, ըրջանաւարտ ԸԱԱԼՈՒ և ընծայարան մտնելու համար:

Ժանզբը, Վարժարանի քննութիւններէն հառ քընկատուեցան Երուսաղէմի Մանկապարտէ զին և նախակըթարանն, ինչպէս նաև Սիրն Մանկապարտէ զին բերանացի քննութիւնները, խակ Օդա, Դ, Կիրակի երեկոյ Ժամը 3.50-6, ժանդ. Վարժարանի բակին մէջ տեղի ունեցաւ Երուսաղէմի Մանկապարտէ զ-նախակըթարանն ամամիերջի հանգէսր, և այս առթիւ առքարուած վիճականաւութիւնները ի նոպասո այդ հաստատութեան:

Բոլոր ուսանողը մասնակցեցան հանգէսրն արտասանութիւններով, տրամախօսութիւններով, կատակախօսագրով, երգերով շատ զոհացուցի յանդութեամբ: Վիճականաւութեան դրուած բոլոր ձեռագործները այդ զ զպրոցի աշակերտներուն ձեռագործներն էին, ամէնքն ալ սիրուն բաներ:

ՈՒԽԱԾԱԼՈՐԱԿԱՆ ԱՅՅԵՐ

Ա.

Ս. Պատրիարք Հայրը Պատու, Ա, և է կեսորէն հորը Ժամը 3ին ընդունեցաւ Անգլիայէն Վիլիմ Հօփ Աստուածարանական ուսանողները, Վեր. Հայր Հ. Պրեսթլէնի միջոցաւ նախագահ կարգաւուածամբ է:

Վիլիմ Հօփ գում Աստուածարանական Դոգրոց մըն է Օքսֆորտի մէջ, 3-5 տարիներու գասանթացքով մը: Այս գպրոցը կապուած է Օքսֆորտի Համալսարանին, այնպէս որ աստուածարանական ուսանողները համալսարան ալ կը յաճախեն ինչ ինչ զասախօսութիւնները լսելու համար:

Այս տարի այնպէս կարգագրուած է որ Վիլիմ Հօփ ուսանողները իրենց արձակուրդը անցրնեն Ս. Երկրի մէջ, պատմական քաղաքներն ու վայրերը անձամբ տեսնելու և ուսումնափրեզու, ինչպէս նաև բարեպաշտական ու խոտ մըն ալ կատարած ԸԱԱԼՈՒ համար Տնօրինական Վայրերու մէջ: Աւանողներու ուխտախումբը կը լրացկանց 29 հոգիներէ, իրենց գլուխն ունենալով վեր: Ճ. Կրէմմերառու, Վիլիմ Հօփին պետը, ինչպէս նաև Թրումէն Տիւզպարի Սարկաւագը: Աւխտախումբն 25 հոգի ներկայացան Ս. Պատրիարքին, իրենց գլաւառներուով, ամէնքն ալ երիտասարդութեան բոլոր կարուզով և հրազդոյններով սօմուած ոյժեր, սրոնք կ'ուսանին այժմ, որ մը ծառայելու համար Անկլիքան նկղեցւոյն թէ՛ Մայր-Հայրիների և թէ՛ զ զպութներու մէջ:

Ս. Պատրիարքը Հայրը շատ հետաքրքրուեցաւ այս ուսանողներով, սրամիա խօսքեր ուղղեց անոնց, և բայս թէ զուք ալ մերը կը նկատուիք իրրե միինոյն գործին նույիրուածներ, միայն սա տարրերութեամբ որ զուք մեծ և նզօր ազդի մը մեծ եկեղեցւոյն զաւակներն էր, իսկ մենք փոքր մը: Աւսանողը պատմախօսնեցին թէ Հայոց Եկեղեցին քրիստոնեաց աշխարհի հնագոյն եկեղեցին է, և մենք այսօր ուրախ ենք որ մօտէն կը տեսնենք անօր պատուական հաստատութիւններէն մէկը:

Աւսանողներ մեծարուեցան անուշ ըմպէլիքներով, և յետոյ Ա. Պատրիարք Հայրը իր աշխատավութեան սենեկակը հրաւիրեց զիրենք որ իր մատունագարանը տեսնեն: Աւսանողը հետաքրքրութեամբ և զարմանքով դիմուեցին այդ բամաւեզուեան հաւաքածօն, և շնորհակալութեամբ մեկնեցան՝ տեսնելու համար Մայրավանքիս ուրիշ մասնակտութիւն մը:

Բ.

Խակ Օգոստ, 13, ԵԲ. առուու, Ժամը 11ին, Վարժարան Հայր Պրեսթլէնի միջոցաւ կարգագրուած Ժամագրութեամբ մը, Ս. Պատրիարք Հայրն ընդունեցաւ Անկլիքան ուխտաւորութեան կողմէ պատգամաւորութիւն մը:

Պաղեստինի Բիբլաստական գրոշի ներքին մատնելէն հորը, Անկլո-Պաթմէլիքներ տարիկան ուխտաւորութիւն մը կը կազմակերպին, Պաղեստինի կողման Ա. Տեղերու այցելութեան և Միչերկերականի վրայ ուրիշ տեղեր ալ այցելիլ հորը կը վերագանցն Անգլիա:

Այս տարուանը Զարբարդ Պալմանական Ախտառութիւնն է (The Fourth Official Anglo-Catholic Pilgrimage, 1927), 89 հոգիներէ բազկա-

ցած, որոնց 27 Ամերիկացի, մասամբ Անգլիացի, գարձեալ՝ 89 ուխտաւորներուն առ 25ր հեկղական:

Աւխտախումբին նախագահն է Գեր. Թովման Քուր, Անգլիացի, Լուսիս Նոզս, խակ Փոփ-Խախագահը՝ Գեր. Բնենեամին Այդինք, Ամերիկացի, Միլվորիի Օգնական Ասպակուուուր: Այս խումբին մէջ էր Ամերիկան Առըր. Խաչի պետք, Վեր. Հիւոն, որ Միրերիա (Ամերիկէ) կ'երթայ:

Աւխտախումբին 25ր, երկու եպիսկոպոսներով այցի հեկան Պատրիարքարան, Ա. Պատրիարք Հայոց բարիգալստեան խօսքերով ոզէւնց Անկուկաթողիկ ուխտաւորութիւնը, և ըստ թէ անոնք հանչյը կը պատճառեն մեզի ամէն տարի բերելով մեզ Ամերիկան եկեղեցւոյն և ազգին եղայրական ուրբան ու ողջոյնները:

Ա. Պատրիարքին գատ գատ պատաւախումբեցին նախ Անկուկան և եաքը Ամերիկան եպիսկոպոսներ, յայտնելով իրենց Անկուկաներուն և տողովուրդին բարեացակամ զգացումները հանգէց Հայոց Անկուկանը, և իրենց խորոնկ ուրախութիւնը յայտնեցին ն. Ամեն. Սրբազնութեան պատրիարքն համար իր երկարատի հիւանդութենէն, և շնորհակալ եղան իրենց եղան ընդունելութեան համար:

Ա. Պատրիարք Հայոց խօսքը ուզգելով Միլվորիի Օդն. Անկուկառոսին ըստ. «Եէն մնէր բախտ չենը ունեցած Ամերիկան տեսնելու, բայց Ամերիկայի Հայ թերերէն կ'իմանանք եր երկին զարգացումն ու ձոփութիւնը, և ուրախութեամբ գիտած ենք որ մեր Հայ գաղութը մեծապէս կը գնահատէ մեր երկրին ասպեսչականութիւնը և կ'օգուտէ անոր բազարակրթիչ բարիքներէն: Մեծապէ գոյն ենք Ամերիկայի մէջ Հայոց հանգէց ցոյց արուած համակրութիւն: Հանցելք թարգմանն ըլլալ մեր զգացումներուն մեր ժողովուրդին մէջ: Միլվորիի Նոզս. Պատրիարք Հայ գաղութիւնը լիրանակին մէջ իրեն ծանօթ Հայ գաղութիւնը: Մեծայաց հիւրերը մեծարուեցան անուշ ընդիւրով և իրենց յարքաները յանկայ խմեցին Ա. Պատրիարք Հօր կիւնաց, և մաղթեցին որ երկար տարիներ կարող ըլլայ իր բարձր պարագանելունը կատարել իր Աթոռին վրայ, և մեկնեցան:

Այս ընդունելութեանց ներկայ էին Բարգչն Արքան, Հայր Պրիմէն և Հայր Կիւրեղ, որ թարգմանի պաշտօնը կատարեց, և առաջնորդեց հիւրերուն Մայրավանքին ուրիշ մասերը տեսնելու:

Տ. ԱԽՈՆ Ծ. Վ. ԹԵԼԵԱՆ

Ախոնի Յալիս-Օզոս. Ախոնին թիւն վերջին եւեր սպազրուելու վրայ էր եր վախճանեցան Հ. Ախոն, և նազի կարելի եղան մանագուան եւկազ մը զետեղի ամսագրի այդ թիւն վերջին սիւնակին վրայ:

Հ. Ախոն Թելեան տեսան դէմ մըն էր, բարձրադիտակ, բարեկէ դասական առաջ և աշխատավոր աշխատավոր առաջնորդ, ուստի կը պահանջի ուկիծիր անունը մը էտին, — նիմ զարդի համար կարեն աշամին-եւելուրի լամ զիծեռու:

Հ. Ախոն աշխատեէ իվել կը տառապէր տաքայիսուն, եւ նախառակ բժշկական գամաններուն եւ նախառակի յաջախնող զգաւորիններուն, չիցու նողորդի այդ ախոն նետեաններէն: Այսին Եփացած ու ներացած էր որ կը դողդուար այլնէն, առ ինչ անգամ կ'եւելէ նախառակի վրայ, առարկայ առաջին կամական նախառութեան: Այսին կը Վախճան յի կենցաղը փախխոզ յօնաւորիններէն ու նոյն ինչ չիրացաւ իշմանին երաւ եպիսկոպոսանուած համար, նախառակ նախայ ելլելուն, եւ իւոյ Էջմանին եղ անուշերին:

Եւն վերջին պատարաց եղան 9 յուլիս 1925 զր մասն նախառաց Տիգրան Ելեննեանի, իր մօռեն ուղարկու յիշասկին Ս. Յակոբայ անապէն մէջ. Այդ պատասխանի մէջ կը շեմուէ Հ. Ախոնին Եւելին սպառումը Բայց աղքեցան ատեն մըն ոյ և վերջին անցած եւելու յանձնուցի առարկութեան մը մէջ, իրեւ Լուսանան 1927ի Զատիկի ձաւազայոցին եւ միան զամանակ իրեւ Հանդիսավետ այդ օրուան մէջ Թափուրին Ս. Յակոբան Տանտրին մէջ, Գրէկի գերեզմանին ուրց, այն բախումն ուրմ վերը խանգառուեցան Ա-ուուց ժաման միջադպւու:

Հ. Ախոնին գարծունութեան շշանակ եղած է զամ վանական: Բնիկ Կ. Պալետի Վասիլիի Պայանի Քիոլն, ճն. 1870 Յանիսի մէջ, իր նախառակ կրտսերն առաջ Պայան Փիոդի Հայ Պարոց, յեսոյ 1889ին Եւուսպէէ կուզայ եւ կը միարանի Ս. Յակարին. 1892 Օցա. 21 Մրկ. կը ծեսնադրու խապայ Սանակ Եպիսկոպոսուն. 1898 Յաւիս 12 ին Քահանայ եւ Արքայ կ'ըլլայ Յակոբին Պատրիարք Ան- նայրութեամբ 9 օճակիցներով:

Իր զործունութեան զիծեր

1900 Նոյեմբերին կը հսկանակի ժամանաց Եպա- թագի Վահկին. 1901 Յաւիս Տեսոչ Ս. Յակոբուն. 1902 Մարտ 1 ին, կ'ըլլունի Մասնաւոր Վարդապետի Պատրիարք. 1905 Մայիս, Տեսոչ Եպահան Վահկին. 1907 Ապրիլ Պարգման Ս. Արքուն. 1908 Յաւիս Տե- սոչ Ս. Հեծանակացին, 1910 Յաւիսաւ Պարձեան Տե- սոչ Եպահանի. 1920 Մայիս Տեսոչ Ս. Արքուն կողմունուածուց, եւ 1921 Գեկա. Անդուն Տիունի վորովու:

Հ. Ախոն վախճանեցան 1927 Յաւիս 7, են. ա- ռուսական ժամը 6.30ին, և բաղնւեցան Ս. Գրէկի զետեղմանուոց, իրենքենում ոչ:

Հ. Ախոն չետ նախառամախնուի մըն էր միջեկեղե- ցական իրաւումներու առաջական պատասխանին եւ զործադրութեան Ս. Տեղեռ մէջ:

Ե. Գ.—Գրիգորի ամբողջ հասոյքը յատկացուած է Գամիրեկի Հայ Ուրբանիմեռն նպասի զորժիմ։

29. ՄԻՆԱՍ ԶԵՐՈ. Եր Կեանքը և Գործը, իր 60ամեայ յոթելեանին առիւ, (գրեց) Արշակ Արցոյանձեան. Տպգր. Յարեկ-Պաղտասար, Գամիրեկ, 1927, էջ 8° 368. Գին 20 դրc. Եզակին. կամ մեկ Տօյու Ամերիկեան։

30. ՄԻՆԱՍ ԶԵՐՈ. Արևելինմաս Վիստավիւր, Առումնափրութեամբ մը Արտաւէ Յովինաննէսեան։ Պարխ, Տպ. ՄԱՍԻՍ-1927, Հրատարակութիւն “Օ-ական”, 8° էջ 216. գին 1,25 դոլար։

31. ԾՈՎ. Ք-ԿԵՌ. Ճիկիւրակար, գրեց Կիւրեկ Խրայեան. Տպ. Ա. Պարխ, Մարտէլ, 1927. 8° էջ 304. գին 1,50 տոլար։

32. ՆՈՐ ՇԵՆ. (Վերածնած Խայֆար) 1921-1930. (գրեց) ԱԵՊՈՒՀ, հրատակութիւն Հայ Կարական Հիմնարկութեան, Նիւ Ենր 1927 8° էջ 172. Զօնուած Գարակօզեան Կարապէս Հարուրտի յիշատակին։

33. ՈՒՂ. Գ. ԳՐԱԿՈ. Ն ՀՈՐՑ. Պատախան մը Երևանին ու Վաճառքիմ։ Աշխատափրեց Խ. Գ. Քարտաշեան, Տպ. «Հրազդան». Պեյրու, 1927. 8° էջ 32. Գին 20 Մետր։

34. ՀԻՄՆԱԿՈ. ԿՈ. ՆՈՆԱ. Գիր Հայկական Բարեգործական Հմայք. Միուրեան. (Հիմնուած 1906ին ի Գամիրեկ և Վերակազմուած 1924ին ի Լոզան. Կերոնատեղի Լոզան) Տպգր. Մասիս, Փարիզ. 1927, էջ 8° 22.

35. Հ. Բ. Ջ. Մ. Տեղեկագիր եւ հառուեզիր 20րդ Երանի (1925). Տպ. Հ. Բ. Ջ. Մ. Գամիրեկ, 1927. էջ 8° 102.

36. ԺԱՄԱԿՈ. ՄԻՆԱՍ. Երախան կատակերգութիւն, Երկու Արար, (Անցն է Վրանախաղաքին մէջ), Մինի. Ա. Նահարեան. Տպ. Տեղ Յովինաննէսեան. Պեյրու. փոքր 8° էջ 24. Գին 2 Ֆր.։

37. ՆՈՐ ԿՈ. ԳՐԻԳՈՐԻԱՆ ՏՈՄԱՐԸ ԵԽ ՀԱՅԱՅ Ա. ԵԿԵՊԵՅԻՆ. (գրեց) Յակոբ Վարդապետեան, Տպգր. Յ. Մ. Ակրեան. Կ. Պոլիս 1926. էջ 8° 80. Գին բրական 50 դրc. կամ Անգլիական մէկ Շիլին։

38. Լիակատար ցուցակ Գիրենու Մրց Յակոբեանց Տպարանին 1833-1927. Երազ. Տպգր. Մրց Յակոբեանց 1927. փոքր 8° էջ 28.

“ՍԻՌՆ,,Ի ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԱԾ ԹԵՐԹԵՐ

47. ԵՓԲԱԾ. Քաղաքական, Գրակուն և Գիտական. կը Հրատարակուի Չորեքշարթի և Շարաթ օրիրը Հայէպի մէջ։ (Եսոր հաստատուած թիրթ մը մեծածաւալ, հինգ սիւնակ-ներով և չորս երեսներով). Արտօնուատէր՝ Եղիազար Պէնիքան. Պատասխանատու Տնօրէն Տօքթ. Պողոսեան։ Տարեկան բաժնեգին՝ Արտասահմանի համար 3,50 տոլար. Հասցէ՝

“YEPRAD, Journal Arménien, B. P. 382. ALEP (SYRIE)

48. ՄԱՍԻՍ. Շարաթաթերթ ազգային, գրական և քաղաքական. կը Հրատարակուի Տիթրոյիթի մէջ. Խմբագիր՝ Ա. Մ. Մացիկեան. Տարեկան բաժնեգին 4 տոլար. Հասցէ՝ MASSIS Pub. Ass'n, 150 W. Larned St. Room 210. Detroit, Mich.

49. ԳՈՒՆԵՋ. Հայ և Օսմոր Գրականութեանց. Մանկական Շարաթաթերթ. Աղեք-սոնդրիս. Արտօնուատէր Մ. Քարամին, Տարեկան բաժնեգին Արտասահմանի համար 10 Շիլին. Հասցէ՝

Rédaction “POUNTCH”, 18. Rue Héliopolis, Camp de César Alexandria (Egypte) (Ստացուած՝ Բ. տարի 1927. թիւ 13 և 14):

50. ԱՐԱԳՈՒՅ. Պետքահանաց անկախ պարբերաթերթ Ազգային և Հաստակական։ Տնօրէն-խմբագիր Տօքթ. Լ. Համբարձումեան. Պրիւսէլ. Տարեկան բաժնեգին 50 Ֆրան. Քրանք. Հասցէ՝ LRAKIR. Boîte Postale 165. Bruxelles

ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՅԱ ՏՊԱՐԱՆԵՆ ԼՈՅԱ ՏԵՍԱԿ

ԽՈՐՀԻ ԴԱՍԵՑՐ

ՄՐԲԱԶԱՆ ՊԱՏԱՐԱԳԻ

ԸՆՍ ԱՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԴԱՐԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՒՆԻՆՅՈՅՑ

ՉՈՐՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Խոասներն ու առաջին գլխազիրները կամբոյ

ԳԻՆ 20 ԵԳ. ԴԱՀ. Կամ ՄԵԿ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՏՈԼԱՐ

Խորհրդականի այն հրատարակութեան մասնաւոր խնամք աւած է
Ա. Ջեն. Ս. Պատրիարք Հայրը:

ԱԶԳԱՊՈՎՏՈՒՄ

Ա.ԶԳ.Ա.ՊՈ.ՏՈՒՄԻՅԻՆ Գրդ եւ վերջին մասին տպագրութիւնը աւարտելու
մօս է: Բուն զործը, այսինքն նեղինակին գրչէն ելած մասը աւարտած է: ար-
դին, ամփոփուելով 116 ժօրմաններու մէջ: Այժմ զործին յարակից եւ անհլ-
րածե ցանկերն ու ցուցակները կը տպագրուին, եւ կը յուամբ թէ Գեկտեմ-
բերի մէջ Ա.ԶԳ.Ա.ՊՈ.ՏՈՒՄը հրապարակ կ'ելլէ:

Մենք մեր խոսման համեմատ բաժանողութեան նամար որոշուած զի-
նը, այսինքն՝ ՄԵԿ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿԻՆ կամ ՀԻՆԳ Ա.ՄԵՐԻԿԵԱՆ ՏՈԼԱՐ կը
պահենք մինչև Դեկտեմբեր: Այնուհետև զինը պիտի աւելնայ: Հետեւաբար
բոլոր անոնք որ իրենց անոնքը արձանագրել տուին իրեւ զնորդ Ա.ԶԳ.Ա.ՊՈ.-
ՏՈՒՄԻ և դեռ չվճարեցին որոշուած զինը, եւ թէ անոնք որ հիմայ նոր կ'ու-
զեն զինէ, բոլ փուրան դրկիլ Ա.ԶԳ.Ա.ՊՈ.ՏՈՒՄԻ փոխարձելք՝ օգտուելով այս
պատեհութիւնէն:

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ Է

ԼԻԱԿԱՏԱՐ

ՑՈՒՑԱԿ ԳԻՐՔԵՐՈՒԻ

ՄՐԲԱՆ ՅԱԿՈՒԵԱՆՑ ՏՊԱՐԱՆԻՆ

1833-1927

ԿԸ ՓՆՏՈՒՈՒԻ

Բնիկ Պէհէսնիցի, Պրն. Նաում Պար-
տագանեան, որուն վերջին հասցէն տրուած
է 336 14th St. Brooklyn, N. Y. Կը փըն-
տուուի Սահակ Ճանօնեանի կողմէն: որու
հասցէն է Ս. Յակոբ Վանքը, Երուսաղէմ:
Կը խնդրուուի գիտցողներէն լուր տալ
առաջին առթիւ: